28ՆՃԻ ԱԷՆԷ Ն. 4886 1911 ՅՈՒՆԻՍ 15/28 ՉԱՐՇԷՆՊԻՀ 15 ՀԱԶԻՐԱՆ 1326)(2 ՐԷՃԷՊ 1329

30 ԲԱՐՄ.

ՄԷՋՄՈՒԱԻ ԱԽՊԱՐ

30 ԲԱՐՄ.

DIRECTION DU JOURNAL
MEDJMOUA-I-AHBAR
65, Grand'rue de Péra, Taxim, 65

ԱՊՈՆԷ ԳԻՆԵՐՈՒԹԻՒՆԸ — Սէնէլիկի 6 այլը
Իսթանպոլ իլլի — Ղրուշ 60 — 35
Թաշրա իլլի — » 85 — 45
Մէմալիքի էճնէպիյէ իլլի — Ֆրանկ 20 — 10

ՉԱՐՇԷՆՊԻՀ վէ ՀՈՒՍԱՍ ԻՐԹԻՍԻ
ԿԻՒՆԼԷՐԻ ՆԷՐ ՕԼՈՒՆՈՒՐ
Իսթանպ իլլի այրընա բազարլըգ :
Թապ իսթիլէմէէն մէհգաթիպ իեաէ օլունմազ :

مجموعهٔ اخبار
كاوغلى تقسيم جادهسى نومرو ٦٥

ԲԱԶԱՐ ԿԻՒՆՔԻ

ՔԻԼԻՍԷԼԷՐԻՄԻԶ ՄԷՆԶԱՐԷԻ ՄԻՒԷՍՍԻՖԷՍԻ

Թերզեան Կ-Բաթրիկին «Հովուական»ը նամը ալթընտա նէյր օլունան վէ միլլէթճէ գատիմտէն պէրու մէվճուտ օլուպ, հիւքիւմէթը Օսմանիյէ վէ Բոմա Քիւրսիի չէրիֆինէ մուսատտագ վէ պու անէ տէկին մէրի վէ ճարի հուգուգ վէ իմթիեազաթընա թապան թապանա մուխալիֆ օլան, վէ էֆրատը ճէմաաթըն գուրալարբյլա ինթիխապ օլունմըշ, իթիմատընը գազանմըշ օլան Երեսփ. Ժողովը միւհթէրէմ բէյլէրի, քեսթիպլէրի վէ պիւթիւն ազասընը հայսիեէթ վէ իզզէթը նէֆսի ալէյհինտէ թահգիրաթը հավի պուլընան թահրիրաթը մուզիրբէնին, ճէմաաթըն հէր սընքիքընա թէվզի իսիլմէսի վէ միւնտերիճաթընը զազէթալարտա օգուտմասը՝ զաթէն պէյն էլ ճէմաաթ ազիմ հէեէճան վէ թահրիքաթ հասըլ իթմիշ օլտուղը հալտէ, պունտան քիլիսէլէրտէ օգուտմասը պիր գաթ տահա հէեէճան վէ թահրիքաթա սէպէպ օլաճաղը մալիում վէ տէրքեար օլմասըյլա, Վէքիլ Արհ. Ցարութիւն Եպսկ. Ճամճեան իլէ չէհրիմիզ միւթէհարզանը ըէհապիյինին, մէզքիւր «Հովուական»ըն կէօնտէրիլմէսինտէ, պունտան քիլիսէլէրտէ օգուտթտուրըլմասընը էվվէլճէ թէճվիզ իթմէմէլէրի, մանգա մէզքիւր միւլահազաթտան նէյէթ իթմիշ, վէ պու միւլահազաթ՝ բէք հագգը օլմասըյլա, միւմաիլէյհիւմիւն թէտապիրը իհթիեաթ քեարանէսի, պիւթիւն չէհրիմիզ ճէմաաթը թարաֆընտան թագտիր օլունմըշ իքէն, ախիրէն Թերզեան Կ-Բաթրիգ թարաֆընտան իքինճի պիր մէքթուպտա թէքրար իսիլէն էմրը գաթի գարշըսընտա չարէսիզ գալարագ, վէ պաշգա տուրլիւ պիր չէյ եաբամաեարագ, իշպու «Հովուական»ըն քիլիսէլէրտէ օգուտմասընա գարար վէրիլմէսի, թէէսսիւֆ իտէրիզ քի, բազար կիւնիւ չէհրիմիզ քիլիսէլէրինտէ պիւթիւն աշխարհական մէճլիսլէրիմիզճէ, քեսֆէյի ավամ էհալիմիզճէ գօրգուլան սուի նէթիճէլէրի հասըլ իթմիշ, ազիմ գայթակզուրթիւնլարա սէպէպ օլմուշ, եար ու աղեարա գարշը մահճուպիյէթ հուսուլէ կէթիրմիշ, վէ հաթթա նասընա իղֆալ վէ թէշվիզ իսիլմիշ օլան պաղըլարընը, տավայը միլլիյէ գարշը չըգմասընտան վէ իչի իֆրաթա կէօթիւրմէք իսթէմէլէրինտէն նաչի պաղը նապէճա հարաքեաթ վուգուս պուլմուշ տըր։

Էվվէթ, պիզ տէ իգդար իտէրիզ քի, պունլար, շայեանը թէէսսիւֆ ահվալ տիրլէր։ քիլիսէլէր տէրունինտէ պու կիսկի նիւմայիշլէր օլմամալը տըր։ քիլիսէ՝ սըրֆ իպատէթէ մախսուս տըր, նիզա վէ արպէտա մահէլլի տէյիլ տիր։ Լաքին պու պապտէ գապահաթ քիմտէ՞ տիր։ գապահաթ՝ օ սուի հալլէրէ, թահրիքեաթա, պու եօլտա նիւմայիշլէրէ խօտպէխօտ սէպէպ օլանտա տըր։ Պիզ, պու ճիհէթի, պիր տէֆա տահա էթրաֆըյլա մէյտանա գօյմայը, մէգալէմիզին սօնլարընա թէրք իտէրէք, բազար կիւնիւ քիլիսէլէրիմիզտէ զուհուրա կէլէն չայեանը թէէսսիւֆ հատիսէլէրի խիւլասաթէն պէեան իտէլիմ։

* *

«Հովուական»ըն հէր հալտէ օգուտմասընա տաիր օլան էմր քի, — մութլագ սուրէթտէ էֆրատը ճէմաաթ պէյնինտէ գիյլ ու գալ չըգմասընը, քիլիսէլէրիմիզտէ պիր թագըմ ույղունսուզլըգլար վագը օլմասընը, պաշ-գաֆա եարըլմասընը, եար ու աղեարա գարշը մահճուպ օլմամըզը, վէլհասըլ էկէր գապիլ իսէ, ճէմաաթըն պիր գըսմընը օլսուն միւթէէսսիր վէ մէյհուս իտէրէք, քիլիսէ վէ մէզհէպինտէն սօզուութուպ կիթմէսինի իսթէմէքտէն պաշգա պիր չէյ աթի իտէմէյիզ, վէ պունուն իչին հէր տուրլիւ թահրիքաթատան պաշգա, Կ-Բաթրիկիմիզ թարաֆընտան Արհ. Ճամճեան Եպս. եազըլան պիր մէքթուպտաքի «օնլարըն թէհտիտլէրինտէն գօրգմայըն. գուրու բաթըրար տըր. հիչ պիր չէյ եաբամազլար» տէնիլմէսի՝ պիր գաթ տահա թահրիքէ սէպէպ օլուպ, մէզքիւր թահրիրաթըն հէր հալտէ օգուտթտրբլմասընը իսթէմէքտէքի մուզիրը էֆքեար ու նիհաթը թաստիգ իմմէքտէ տիր, — իչթէ մէզքիւր էմր, իչիթտիկիմիզ կէօրէ, չարշէնպիհ կիւսիւ Վէքիլ Ճամճեան Եպս. վարիտ օլմուշ, վէ բէնչշէնպիհ կիւնիւ զազէթամըզ սահիպը իմթիեազը վէ տիկէր պաղը Երեսփոխանլար խապէր ալարագ, ճումա ազգամը Երեսփ. Ժողով գոմիսիօնլարընընն խուսուսի պիր իճթիմաընտա պունուն պահը կէչմիշ, վէ «Հովուական»ըն քիլիսէլէրտէ օգուտուլմասընընն պիր չօգ ֆէնալըգլարա սէպէպ օլապիլէճէկի միւլահազասըյլա, պունուն օգուտուլմամասը իչին Ժողովրդապետլէր նէզտինտէ զայրը բէսմի օլարագ պաղը թէշէպպիւսաթընն իճրասը թէնսիպ իսիլմիշ տիր։

Ճումա իրթէսի ազգամը պու խուսուստա թէքրար զայրը բէսմի պիր իճթիմա վուգու պուլմըշ, վէ խապէրը մէզքիւրը իշտէն վէ երեսփոխան օլան վէ օլմաեան, խուսուսիյլէ զայեուր՝ վէ միլլէթբէրվէր Բրգնիքլիլէր, Մուշլու պիր խայլը էֆրատը ճէմաաթ, մանէլլի իճթիմայէ կէլմիշլէր, վէ ճիւմլէսի՝ Թերզեան Կ-Բաթրիկին հուգուգ վէ հայսիէթը միլլէյի մուխիլ հարաքեաթընը թագպիհէն, տավայը միլլէթի սօնունա գատար վէ հէր նէ օլուրսա օլսուն միւտաֆաա իտէճէքլէրինի վատ վէ թէահիւտ իյլէմիշլէր տիր։ Ֆագաթ հազըր պուլունան պաղը երեսփոխանլար, հէր հալտէ իթիտալը տէմին վէ սիւքիւնէթին մուհաֆազասընը, վէ էվվէլճէ քիլիսէլէրիմիզ Ժողովրդապետլէրինէ միւրաճաաթլա, մէզքիւր թարիրաթը օգուտաեա թէշէպպիւս իթսէլէր պիւլ, իլէրտէքի ֆէնալըգլարը նազարը տիզգաթա ալարագ, պու ֆէնալըգլարա սէպէպիյէթ վէրմէմէք իչին, էմրը պասիրէթի, իհթիեաթը էլտէն պրագմամալարը խուսուսընտա էն սօն տագըգաեա գատար բէճա իթմէքտէն տուր օլունմամասընը թավսիյէ իյլէմիշլէր տիր։

Պէօյլէճէ բազար սապահը, Գալաթատա Մայր եկեղեցիմիզէ, Պէյօղլուսնտա Ս. Յովհան Ոսկեբերան, Աթոռանիստ Ս. Աստուածածին, Ս. Երրորդութիւն վէ Բանկալթիտէ Անարատ Յղութիւն քիլիսէլէրիմիզտէ։ Իմտի պու քիլիսէլէրին, հագըգէթէն վէ ճիրտէն քիլիսէբէրվէր, ճէմաաթէրվէր Ժողովրդապետլէրինէ, ումում ճէմաաթ նամընա թագտիմը թէշէքքիւր, վէ Ռոքոսեան Վ.ին հարէքէթինէ վէ պունճա ֆէնալըղա սէպէպ օլմասընտա տա, էզհէր ճիհէթ թէէսսիւֆ իտէրիզ։ Շուրայը տա պէեան իտէրիզ քի, Ոսկեբ. քիլիսէսինին վագրայը միւէսսիւֆէսի իլք տերէճէսինտէ գալմամըշ տըր։ Սապահ սաաթ 8տէն էվվէլ, Ռոքոսեան Վ.ին «Հովուական»ը պիր թագրիպ օգուտըղընը, վէ պիր միւհթէրէմ երեսփոխանէն թահգիր վէ Բրգնիկլի զայեուր կէնճին տարպ իտիլտիկինի վէ պաղը երեսփոխանլարըմըզա հագարէթ օլընտըղընը խապէր ալան երեսփոխանլար վէ պիր չօգ խալգ, երքէք գատըն, հէման հէր թարաֆ քիլիսէլէրինտէն Ոսկեբերան քիլիսէսինէ կէլէրէք, ավլիտէ, երեսփոխանլարըմըզտան Զարեհ էֆ. Շիշմանեան միւէսսիր պիր նութգ իրատ իլէ, ճէմաաթըն պուլունտըղը հալի, Թերզեան էֆ.նին պու հալէ սէպէպիյէթ վէրտիկինի իյզահ, վէ սապահլայըն Ոսկեբերան քիլիսէսինտէ Ռոքոսեան Վ.ին արպէտա հալի քէսպ իտէճէկի անլաշըլմասը իւզերինէ, ատօրթ երեսփոխանլար՝ «կիւնահը ատպէպ օլանըն վէ պաղը հէմբալարընընն պօյնունա օլսուն» տէյէրէք չէքիլիրքէն, պու արա զայեուր վէ հուգուգ ու հայսիյէթը միլլիյէ չէվգ ու զայրէթիյլէ սիւզան օլան Բրգնիկլի Պ. Մկրտիչ Ապահան նամ տէլիգանլը, Ոսկեբերան քիլիսէսինտէ թահրիրաթն օգուտմագտա օլսուղընը խապէր ալարագ, սէրիան եէթիշմիշ, վէ պունուն իչէրի կիրմէսի իւզերինէ, հազըր պուլունան պաղը մուխալիֆլէր, մէրգումըն իւզերինէ հիւճում իտէրէք, քիլիսէ իչինտէ ֆէնա սուրէթտէ տէօյմէյէ պաշլամըշլար, վէ մէրգում տախի միւմքին մէրթէպէ քէնտիսինի միւտաֆաա իյլէմիշ տիր։ Այնի վագրթտա միւսինն վէ միւհթէրէմ պիր երեսփոխան՝ միւնազաայը մէնէ վէ պիշարէ Բրգնիկլիյի գուրթարմաեա չալըշտըղը սըրատա, միւմաիլէյի երթէրէք, քիլիսէնին խարիճի գարուսընտաքի 5-6 աեազ մէրտիվէնտէն աշաղը ամմըշլար տըր։ Համտ օլսուն՝ ՝է՝ միւմաիլէյհէ, նէ՝ տէ մէրգում տէլիգանլըեա պիր կէօնա ֆէնալըգ օլմամըշ տըր։ Իչթէ պու սուրէթլէ Ռոքոսեան Վ., թահրիրաթը օգուտմասընտան վէ Թերզեան Կ-Բաթրիկիմիզ, բուհանի չօպանըմըզ տա, էլպէթթէ պու խապէրլէրի ալմասընտան տօլայը բահերանէ հիսապերի մահզուզ օլմուշ տըր։

Լաքին, ուիկեր քիլիսէլէրիմիզ Ժողովրդապետլէրի, Ռոքոսեան Վ. կիպի՝ ճէմաաթը աճըմամազըգ, քիլիսէնին գուստիյէթինի մուհաֆազա իթմէքլիկի հէր տուրլու միւլահազաեա թէրճիհ իթմէմէզլիք իթմէմիշլէր տիր։ Էվվէթ, օնլար տա, ամիրլէրինտէն կէլմիշ օլմուղը իչին, ալտրգլարը էմրի իճրա իթմէք իւզրէ «Հովուական»ը օգուտմաեա թէշէպպիւս իթմիշլէր, հաթթա պունուն իչին իսրար տախի իյլէմիշլէր իսէ տէ, վագը օլաճագ ֆէնալըգը կէօրէրէք, խուսուսաա քիլիսէտէ արբապղծուրիւնա սէպէպ օլմագ իսթէմէեէրէք, օ «Հովուական»ըն օգուտմամասընը թէրճիհ իյլէմիշլէր տիր։ Պէօյլէ օլմուշ տըր Մայր եկեղեցիմիզտէ, պէօյլէ օլմըշ տըր Ս. Երրորդութիւն, Ս. Աստուածածին վէ Բանկալթիտէ Անարատ Յղութիւն քիլիսէլէրիմիզտէ։ Իմտի պու քիլիսէլէրին, հագըգէթէն վէ ճիրտէն քիլիսէբէրվէր, ճէմաաթէրվէր Ժողովրդապետլէրինէ, ումում ճէմաաթ նամընա թագտիմը թէշէքքիւր, վէ Ռոքոսեան Վ.ին հարէքէթինէ վէ պունճա ֆէնալըղա սէպէպ օլմասընտա տա, էզհէր ճիհէթ թէէսսիւֆ իտէրիզ։ Շուրայը տա պէեան իտէրիզ քի, Ոսկեբ. քիլիսէսինին վագրայը միւէսսիւֆէսի իլք տերէճէսինտէ գալմամըշ տըր։ Սապահ սաաթ 8տէն էվվէլ, Ռոքոսեան Վ.ին «Հովուական»ը պիր թագրիպ օգուտըղընը, վէ պիր միւհթէրէմ երեսփոխանէն թահգիր վէ Բրգնիկլի զայեուր կէնճին տարպ իտիլտիկինի վէ պաղը երեսփոխանլարըմըզա հագարէթ օլընտըղընը խապէր ալան երեսփոխանլար վէ պիր չօգ խալգ, երքէք գատըն, հէման հէր թարաֆ քիլիսէլէրինտէն Ոսկեբերան քիլիսէսինէ կէլէրէք, ավլիտէ, երեսփոխանլարըմըզտան Զարեհ էֆ. Շիշմանեան միւէսսիր պիր նութգ իրատ իլէ, ճէմաաթըն պուլունտըղը հալի, Թերզեան էֆ.նին պու հալէ սէպէպիյէթ վէրտիկինի իյզահ, վէ սապահլայըն Ոսկեբերան քիլիսէսինտէ Ռո-

քոսեան Վ. Թարաքճնտան «Հովուական»ին օգուտնմասը վէ պունին նէթիճէսի օլարագ քիլիսէ տէրունինտէ զուհուրա կէլէն հատիսէյի միւէլլիմէտէն տօլայը թէէսսիւֆիւնիւ իշնար իլէմիշ տիր։

Զարեհ էֆ. Շիշմանեան, իլք ագշամը, հաեաթլարընը պիլէ պու տավա ուղրուն Ֆէտա իթմէյի վատ իթմիշ օլան Մուշլուլարտան պիր գաչընին, մէղքիւր քիլիսէ տախիլինտէքի հատիսէյէ էօն աեագ օլմալարընտան տօլայը տախի իշնարը էսէֆ իթտիկինտէն, հազըր պուլընան պիր չօգ Մուշլուլար՝ Զարեհ էֆ.նին սէօզլէրինտէն միւթէէսսիր օլարագ, միւմանիլէյին իյմա իթտիկի Մուշլուլարըն հարէքէթինի թագպիհ իթմիշլէր, վէ հուգուգ ու հայսիյէթը միլլիյէնին մուհաֆազասընա պիւթիւն Մուշլուլարը՝ ումում միլլէթլէ պիրլիքտէ սատրգ օլտրգլարընը թէէքիտ իթմիշլէր տիր։—Զարեհ էֆ.նին նութգը ալգըլանմըշ տըր։

Պու սրբատա պազըլար, Ռոքոսեան Վ.ին նէզտինէ կիտէրէք, «Հովուական»ը ալմըշլար, վէ էհալիտէն պազըսը, չիտէթի հէյէճան թէէսսիրիլէ, մէղքիւր թահրիրաթը եագմըշլար տըր։

Վագտա պու մուամէլէ, պազըլարա սուլ թէէսսիր իտէպիլիր, լաքին նէ՞ չարէ քի խալգըն հէյէճան վէ իղթիրապը պազէն հուտուտը մաարուֆէյի թէճավուզ իտէրսէ, ելնէ մէսուլիյէթին պէօյիւք գըմընը, միւսէպպիպ եախօտ միւսէպպիպլէրինտէ արամագ, հիշ օլմազտա ատալէթը ինանիյէճէ պիր պօրճ տըր։ Նէ՞չին տէրլէր. «գապահաթ էօլէնտէ՞ մի էօլտիրէնտէ՞ մի։» Զօգ տէֆա, գապահաթ էօլտիրէնտէ օլմահըպ, էօլէնտէ օլտուղը՝ նիչէ վուգուսթլարա սապկի օլմուշ տըր։ Աճապա օ մանէսասըզ թահրիրաթ եազըլմասա, եախօտ օգուտնմասա իսի, պու հալէր վագը օլուո՞ր մը իտի։

Զարեհ էֆ.նին նութգընտան սօնրա, հազըրուտնտան Ստեփան էֆ. Էմիրզէնին վագը սլան թէքլիֆի իւզէրինէ ումում հուզուր թարաքճնտան Երեսփ. Ժողովա պէհանը իթիմատ օլունմըշ տըր։

Բազար կիւնիւ, Աթառանիստ Սուրբ Աստուածածին քիլիսէսի ավիսինտէ, սրեսփոխանլարտան Մանուկ էֆ. Մարիկեան իլէ ղազէմամզ սահիպը իմմիեազը տախի պիրէր նութգ իրատ իտէրէք, ճէմաաթը պուլընտըղը պուհրանամիզ հալին սէպէպլէրիէ, Թերզեան Կ-Բաթրիգ իլէ Երեսփ. Ժողով, եախօտ ճէմաաթ պէյնինտէքի իսթիլաֆը նէտէն իպարէթ պուլունտըղընը, վէ օգուտնմասը իսթէնիմէկէն թահրիրաթը բուհը վէ էսասը նէյէ տիր իտուկինի թէֆէրրուաթրյա թարիֆ վէ իյզահ իթմիշլէր, վէ վուրուլմագ իսթէնիլէն տարպէնին թա ճէմաաթը գալպկեանընա նիշան ալընմըշ օլտըղընը վէ պիւթիւն մէսէլէտէ՝ տինէ, մէղհէպէ, քիլիսէյէ, բաբալըղա գաբէը հիշ պիր չէյ օլմաեըպ, անճագ Պապը Ալիճէ վէ Բոմա Քիւրսիի չէրիֆինճէ մուսատագ օլան հաւգուգ վէ իմթիեազաթը գատիմէի միլլիյէ իւզէրինէ միւէսսէս օլարագ, զաթէն մէվճուտ օլան վէ ան՞քեամը միւնտէրիճէսի մուճիպինճէ չիմտիյէ գատար Կ-Բաթրիգէր, Եպիսկոպոս-Մէրխասալար, (Թերզեան էֆ. տէ տախիլօլարագ)ինթիխապ օլունմըշ, վէ իտարէի ճէմաաթ բույէթ իսիլմիշ պուլընան Նիզամնամէյի միլլինին, իհթիեաճաթը զէմանիէյէ կէօրէ թատիլէն վէ Սինօդ հէյէթինճէ տէ թատիզէն թանզիմինէ չալըշըլմասընտան պաշգա պիր շէյ օլմատըղընը, վէ պունա իսէ, Սապպաղեան Կ-Բաթրիկին ըէյի, Գօնունեան վէ տիկէր Եպիսկոպոսլարըն թատիգի, վէ Տէրիսատէթէքի վէքիլէրի վասբթասբյա Բաբա հազրէթլէրինին հիւսնի մուվաֆագաթլարը միւնգամմ օլտըղընը անլաթմըշլար, վէ, «պիլմէյիզ քի, պունտա, Երեսփոխանական հէյէթինէ վէ հէյէթի մէղքիւրէյի պինէրճէ գուրալարբյա ինթիխապ իթմիշ օլան ճէմաաթըմըզ էֆրատընա, Կ-Բաթրիկիմիզ թարաքճնտան «տինսիզ, մէզհէպսիզ, չիւրիւք, զէհիրնաք» ատնիլմէյէ նէ՞ սէպէպ, նէ՞ հագգ վարտըր, վէ պու չիրքին թապիրլէր, մուզիրրբուհ վէ ֆիքրլէր իլէ տօլու մէնքթուպլարը, «Հովուական»լարը կէօնտէրմէքտէ, քէլիսէլէրտէ օգութմագ իսթէմէքտէ նէ՞ հիքմէթ վար տըր» տէմիշէր, վէ պու կիւն, «Հովուական»ըն օգուտնմասը իսթէնիլմէմէսի, մանգա ճէմաաթա գարշը թահգիրամիզ օլտըղընտան, ֆէնա նէթիճէլէրի ինթաճ իթմէսի իհթիմալ վէ թէհլիքէսինին էօնիւնիւ ալմագ իչին իտուկինի սէօյլէմիշլէր տիր։

Պիւթիւն հազըրուն, պու իյզահաթտան ֆէվգէլատէ միւթէէսսիր օլմուշլար, վէ օն իքի սէնէ զարֆընտա կէօյլէրէ չըգարտըգլարը չօպանընը, միլլէթի շու հալլէրէ կիրիֆթար իթմէսինտէն տօլայը թէէսսիւֆ իթմիշլէր տիր։

Բազար կիւնիւ, Օրթաքէօյ քիլիսէսինտէ տախի հէր նէ գատար պու «Հովուական» Ժողովրդապետ թարաքճնտան օգութուլմագ իսթէնիլմիշ իսէ՞տէ, էհալինին մուխալիֆէթի իւզէրինէ օգունամամըզ տըր։

Պէօյիւքտէրէ քիլիսէսինտէ, սօն Պատարագտան սօնրա, Կղեմէս Վ. Մանուէլեան, էլինտէ մէղքիւր թահրիրաթը թութարագ, դասա կէլմիշ իսէ տէ, օ արա քիլիսէտէն հէր քէս՝ չըգմըշ օլտուղընտան, օգունամո՞ւշ մը, օգունամամը՞շ մը անլաշըլամամըշ տըր։

Սամաթիա քիլիսէսինտէ օգունամամըշ, Գատըքէօյ քիլիսէսինտէ, էվվէլճէ քիլիսէ՝ զապըթանընն թահթը նէզարէթինէ ալընարագ օգունապիլմիշ տիր. տիկէր քիլիսէլէրիմիզտէ օգունուպ օգունամամըշ օլտուղը էհէմմիյէթտէն արի օլտըղընտան թահգըգաթը քէյֆիյէթէ լիւզում կէօրիւլմէմիշ տիր։ Անճագ Ս. Յակոբ մատուռընտա, թա սապահլայընն, իլք Պատարագ էտնասընտա, պազը խասթալար, տիւնեատան պէզմիշ պիչարէլէր մուվաճճէհէսինտէ օգունմըշ տըր։

Գատըքէօյ քիլիսէսինտէ Զամարեան էֆ. նամ կէնճ, «Հովուական»ը օգութմայը մէն իմմէք իսթէտիկինտէն, Աշճեան Վ.՝ զապըթաեա խապէր կէօնտէրմէքլէ, միւմանիլէյի գարաղօլա կէօթիւրիւմիւշ իսէ տէ, պազը միւթէպէր զաթլարընն քէֆալէթիյլէ սալը վէրիլմիշ տիր։ Պու սրբատա Զամառեան էֆ.տէն իշի անլաեան գարաղօլտաքի զապէթ, —իշիթտիկիմիզէ կէօրէ,— «տէսէնիզ քի սիզին բաթրիկինիզ՝ իքինճի պիր Համիտ իմիշ» տէյի պեեան իյլէմիշ տիր։

Շայեանը տիգգաթ տըր քի, պու նիւմայիշլէր էտնասընտա, քիլիսէլէրիմիզտէ պիր չօգ գատընլար տախի հազըր պուլունմըշ, վէ օնլար տա, Թերզեան Կ-Բաթրիկին նապէճա թահրիրաթըյա ճէմաաթ պէյնինտէ իսթիլաֆ չըգարըլմագ իսթէնիլմէսինէ, տիեանէթէ խալէլ կէթիրիլմէսինէ, վէ պիլա սէպէպ քիլիսէլէրտէ պու գատար ույդունսըզլըգլարա սէպէպ օլունմասընա թէէսսիւֆ իթմիշլէր տիր։ Պազը քահանայլարըմըզ իսէ, ուզագտան սեյիրճի օլմուշլար, վէ պազըսը տա, չու մէնզարէյի միւէսսիւֆէյի մէն իչին սուլհբէրվէր պիր մէսլէք իթթիխազը եէրինէ, զալեանը էհալիյի տահա զիեատէ թահրիք իտիճի պիր վազիյէթ ալմըշլար տըր։ Նէ՞ կիւզէլ բուհոնի վազիֆէչինասլը՞ դ...

* * *

Իշթէ, չըգան բազար կիւնիւ, չէհրիմիզ պիւթիւն էրմէնի-գաթոլիքլէրիմիզին ազիզ կիւնիւ, պէօյէ պիր նուրէթտէ կէչմիշ տիր։ Էկէր ինսան սօղուգ զան իլէ, բահաթ պիր ֆիքր իլէ տիւշիւնէճէք օլուրսա, պու հալէ մուամ.ա՞ մը տէսին, էսէրը զաֆլէթ վէ սաիրէ՞ մի տէսին, վէլհասլը նէ՞ տէսին, պիլէմէզ։ Հագգըգէթէն շու հալիմիզի պիզ նէ՞ սուրէթլէ հալլ իտէպիլէճէկիմիզի պիլէմէեորուզ։ Ինսանա ինանմագ կէլմէեօր քի, պունճա ֆէնալըգլարը սէրը սէպէպի՝ չէգան սէնէ պու վագթլարտա էլիմիզէ, գուրալարըմըզլա, բարալարըմըզլա, քէնտիսինէ մուխալֆի օլանլարլա ֆէնա քիշի օլմագլա, ողսանանլարլա Իսթանպօլա կէթիրտիկիմիզ՝ Ատանա մէրխասայը սապկը Թերզեան Պօղոս Եպիսկոպոս, եախօտ պու կիւնքի Կ-Բաթրիգ մի տիր, եօգսա օնուն թագլիտինտէ պիր տիկէրի՞ մի տիր։ Աճապա բիւեա իչինտէ՞միզ, ուեանը՞գմըեըզ։ Է՛, 1908-ճտան պէրի Թերզեան մուխալիֆէրի օլան միւհթէրէմ զաթլար, սիզ մարգարէ՞ մի իտինիզ, նէ՞ իտինիզ, վէ պիզ, — արթըգ պու կիւն իգրար իտէլիմ, — նէ՞ գատար զաֆիլ, նէ՞ գատար ճահիլ իմիշիզ։ Լաքին պու զաֆլէթ վէ ճէհալէթին ճէզասը արթըգ քեսֆի սէյի՞լ մի տիր...։

Ֆագաթ հէր նէ օլուրսա օլսուն, պու հալէ պիր նէթիճէ վէրիլմէսի նէ իլէ գապիլ իսէ, պիր ան էվվէլ օնուն իթթիխազընտան կէրի տուրուլմամասը, լիւզումը զարուրիսինի հիսսիյէթմէքլիկին, իճրա իթմէքլիկին արթըգ սրբասը կէլտի զանն իտէրիզ։

Զաթէն թաշրալարտան կէլէն միւթէատտիտ մէքթուպլար վէ թէլէկրաֆլար, Իսթանպօլ ճէմաաթըյա հէմէֆքեար օլարուգ, Թերզեան էֆ.նին մէսէլէքինի մուախէզէ վէ թէնգիտ իտիեօրլար։ Բազար կիւնքի քիլիսէլէր վագբասը տա՝ ճէմաաթըն ումումը սիւթթէֆիգ վէ հէմէֆքեար օլտուղընը իսպաթ իթմիշ տիր։

Ճէմաաթ, թապիյէթիյլէ իֆթիխար իթարիկի տէվլէթինէ նէ գատար սատրգ իսէ, բուհանիյէթէն մէնսուպ օլտուղը Գաթոլիք Քիլիսէսինէ վէ Բոմա Քիւրսիի չէրիֆինէ տէ օ գատար սատրգ վէ միւթի տիր։ Լաքին այնի աէրէճէտէ, մէվճուտիյէթը միլլիյէսինի, հուգուգ վէ իմմիեազաթը գատիմէսինի վէ իղզէթը նէֆսինի տէ մուհաֆազա վէ միւտաֆաատան պիր ան կէրի տուրամազ։ Ճէմաաթըն իչինտէ թէֆրիգաեա, իսթիլաֆա հիչ պիր սէպէպ եօգ տըր. պու թէֆրիգա վէ իսթիլաֆը հուսուլէ կէթիրմէյէ չալըշմագ, սէպէպ օլմագ՝ էն պէօյիւք ճինայէթլէրտէն տիր։ Պինաէն ալէյհ բազար կիւնքի հատիսէլէրին թէքբիրբիւրիւնիւ վէ տահա պէտթէր հալլէրի մէն իմմէք իւզրէ, իճապընընը իճրասընը, Երեսփ. Ժողովըմըզտան սուրէթը գաթիէտէ պէքլէրիզ։ Շիմտիյէ գատար Երեսփ. Ժողով, քէնտիսինէ թէվտի օլունան միլլէթճէ վազիֆէլէրի հիւսնի իյֆա իթտիկի կիպի, պու սօն վազիֆէյի տէ իյֆա իթմէյի տիր։

ԱՏԱՆԱ

«Մեհմուրահ Ախպար» սահիպը իմմիեազը էֆէնտիյէ,

Էվվէլա եազաճազըմ մատտէլէրի միլլիլիսանըմըզ պուլունան էրմէնիճէ եազամատըղըմտան տօլայը թէէսսիւֆիւմիւ պիլ պէեան, մանգա ումումիյէթլէ մէնանֆիի միլլէթ վէ պիլհասսա Ատանա էրմէնիգաթոլիք ճէմաաթըմըզընն իսթիֆատ վէ խապը ղաֆլէթտէն իյգազլարը իչին եազըլան իշպու մէգալէի աճիզէյի, միլլիյէթ վէ տիեանէթէ ճիտտէն խատիմ վէ նաֆի օլան ճէրիտէի միւթէպէրինիզին պիր քէօշէսինէ տէրճինի խթիրհամ էտէրիմ։

Պու կիւնլէրտէ Բոմատան Թերզեան Կ-Պատրիարքընն պիր կոնդակը կէլիպ, պիլա մուամանատ քիլիսէմիզտէ օգութտուրուլտու։ Պիզիմ պուրա ճէմաաթըմըզ իւչ գըսմա միւնգասէմ տիր. պիր գըսմը տօղրուտան վէ տօլայրտան Թերզեան էֆ.նին եազը պալը իլէ պէյլէնէն թագըմ տըր. իքինճի գըսմը՝ Թերզեան Դերապայծաուրն էօթէէն պէրի հարաքեաթը միւսթէպիտանէսինէ նազարը նէֆրէթլէ պագան վէ պու եիւզատէն գալպէն քէնտիսինտէն սօղուեան վէ քիլիսէտէն թէպաեիւտ կտիպ, նէ՞մէ լաղըմ տէյնլէր տիր. իւչիւնճիսիւ իսէ, իւմմի վէ ֆագիր վէ վագբաի միւէլլիմէտէն ֆէլաքէթզէտէ օլանլար տըր քի, պիչարէլէր կիւնլիւք եէեէճէքլէրինին թէտարիքինտէն մաատա հիչ պիր չէյլէ մէշղուլ օլամազլար։

Իշթէ պիզիմ ղայեուր վարդապետլէրիմիզ, պու ֆըրսաթտան պիլիսթիֆատ, զաթէն զէհիր զէնպէրէք իլէ տօլու, վէ պէյն էլ միլլէթ ֆէսատ վէ նիֆագ թօխումը սաչմազտան մաատա հիչ պիր չէյլ եարամաեան մէղքիւր կոնդակը՝ քէնտիլէրի թարաքճնտան լաղըմ կէլէն մուզիրր իլավէլէրի վէ սուի թէէվիլաթը, մանթազամ գանուն տէրքէնարը կիպի զամմ իտէրէք օգուտմաեա մուվաֆագ օլտուլար։ Պունա տա գանաաթ իթմէյիպ, պիր տէվատէն էվէ կէզէրէք բասթ կէլտիքլէրի սատտիրլանը, «Սթանպօլ էրմէնի-գաթոլիքլէրի տինսիզ իմիշլէր, ֆէտտայի վէ մէզհէպսիզլէր իլէ տօլու պիր մէճլիսլէրի վարիմիշ. պու մէճլիս՝ սէվկիւլիւ Դերապայծառըմըզըն էմրի ալթընա կիրմէյօր, քիլիսէյի, մէզհէպի հիչ եէրինէ գօյուեօր, վէ պէօյլէ կիտէրսէ Դաթոլիք տիեանէթիմիզի տէ իչիսիզտէն գալտըրաճագլար իմիշ տէ, օնուն իչին Հոգեւոր Տէրիմիզ սիզլէրի սագընտըրմագ իչին կոնդակ կէօնտէրմիշ...» վէ սայիր մուզայիրը վիճատան սէօզլէրլէ իղֆալ իթմէքտէն չէքինմէեօրլար...։ Զավալը քահանայլար պէօյլէ իթմէզլէրսէ մէնֆաաթը չախսիյէլէրինէ տօգունուեօր... Հէր նէ իսէ, շիմտիլիք պու վարդապետլէրի պրրագրպ, կոնդակ հագգընտա պահա պաշլաեալըմ։

Պու կոնդակ, Սթանպօլ Գաթոլիք ճէմաաթըմըզը մէշհէպսիզ, հերետիկոս, հերձուածող տէյի վաֆթիզ իթտիքաէն սօնրա, էրմէնի վէ Բրօթէսթան միլլէթտաշլարըմըզընը տա մէզհէպլէրինին եանլըզգլարընը նէզաքէթ վէ թէրպիէյէ գարշը եիւզլէրինէ վուրուեօր, վէ էհալիմիզ տէ պու պապատ քէնտիսինէ իմթիսալ էթմէյի նասիհաթ վէ թէնպիհ էտիեօր քի, պու ճիհէթի պիզէ չօգ զարար կէլտի։ Պիր բուհանինին, պիր Եպիսկոպոսըն վագ վէ նասիհաթընն թէէսսիր վէ տէյէրի, ֆիիլինէ կէօրէ միւէսսիր վէ միւամիր օլապիլիր։ Թերզեան Կ-Բաթրիգ, պիզ Ատանալլարա վէ պիւթիւն էրմէնիգաթոլիք ճէմաաթընա. մէղքիւր կոնդակլա Բաբատան զիեատէ Բաբավի, տին մատտէլէրինտէ սայիր մէզհէպլէրտէն միւհթերիզ վէ քէօրքէօրիւնէ քէնտիսինին հէր պիր էմրինէ միւնգատ օլմագլըղըմըզ կէրէք իտուկինի էմր վէ թէհտիտ էտիեօր։ Միւշարիլէյհէ սիւալ իտէրիմ քի, Ատանատաքի օն սէքիզ սէնէլիք պէնճ վէ հէմէֆքեարըմճա մէշուում սաեբան Եպիսկոպոսլըզը միւատէթինտէ, մէղքիւր վազընին ամիլի օլտուղընը գանաաթը վիճատանէսիյէ իթիրաֆ էտէպիլիր մի. տին մատտէլէրինտէ Գաթոլիքլիքտէն խարիճ մէզհէպլէր իլէ իսթիլաթ էթմէտիկի ճիհէթի գալմըշ մը տըր. պիզ պու իտատամըզը հավատան սէօյլէմէեօրըզ. պունլար, զըեաի չէմսին ինքեար օլունմատըզը կիպի վէ եախօտ «մըզրագ չուվալա կիրմէզ» տարպը մէսէլի գապիլինտէն չէյլէր տիր։ Կնունքլարտան, պսակլարտա, քէնտի սէօզիւնճէ, հերետիկոս կնքահայրլա՞ մը պուլընմատը։ Գաթոլիք գըղլարընը ագշամտան քէնտիսի պիզգաթ վէ եախօտ պէնտէկեան քահանայլարընա խոռատովանանք էտիպ-էթտիրիպ, սապահլաեընն չիմտիքի հերետիկոս չաղըրտըղը քիլիսէյէ պսակ օլմաեա՞ մը կէօնտէրմէմէ. սօնճանտա տա, «հիչ տէյիլ իսէ խոստովանանքընը պիզ էթտիք» գուրու սէօզիւ իլէ վիճատանընը բահաթ էթմէյէ՞ մի չալըշմատը։ Հերետիկոս տէտիյի, հերետիկոս թէսմիյէ էթտիկի քիմսէլէրին ճանլարը իչին Գաթոլիք քիլիսէսինտէ Պատարագ վէ Հոգեհանգի՞ստ մը եաբմատը. հէմ էօյլէլէր իչին քի, թեմտէ Գաթոլիքլիյին թէրագգըսընա չալըշանլարընն պիզգաթ Թերզեանատան թէչվիգ էտիլէրէք մահվընա գատար չալըշմըշլար տըր...։ Գրթալտան սօնրա միւէլլիմէտէն ֆէլաքէթզէտէ օլանլար տըր քի. պիչարէլէր կիւնլիւք եէեէճէքլէրինին թէտարիքինտէն մաատա հիչ պիր չէյլէ մէշղուլ օլամազլար։

Իշթէ պիզիմ ղայեուր վարդապետլէրիմիզ, պու ֆըրսաթտան պիլիսթիֆատ, զաթէն զէհիր զէնպէրէք իլէ տօլու, վէ պէյն էլ միլլէթ ֆէսատ վէ նիֆագ թօխումը սաչմազտան մաատա հիչ պիր չէյլ եարամաեան մէղքիւր կոնդակը՝ քէնտիլէրի թարաքճնտան լաղըմ կէլէն մուզիրր իլավէլէրի վէ սուի թէէվիլաթը, մանթազամ գանուն տէրքէնարը կիպի զամմ իտէրէք օգուտմաեա մուվաֆագ օլտուլար։ Պունա տա գանաաթ իթմէյիպ, պիր տէվատէն էվէ կէզէրէք բասթ կէլտիքլէրի սատտիրլանը, «Սթանպօլ էրմէնի-գաթոլիքլէրի տինսիզ իմիշլէր, ֆէտտայի վէ մէզհէպսիզլէր իլէ տօլու պիր մէճլիսլէրի վարիմիշ. պու մէճլիս՝ սէվկիւլիւ Դերապայծառըմըզըն էմրի ալթընա կիրմէյօր, քիլիսէյի, մէզհէպի հիչ եէրինէ գօյուեօր, վէ պէօյլէ կիտէրսէ Դաթոլիք տիեանէթիմիզի տէ իչիսիզտէն գալտըրաճագլար իմիշ տէ, օնուն իչին Հոգեւոր Տէրիմիզ սիզլէրի սագընտըրմագ իչին կոնդակ կէօնտէրմիշ...» վէ սայիր մուզայիրը վիճատան սէօզլէրլէ իղֆալ իթմէքտէն չէքինմէեօրլար...։ Զավալը քահանայլար պէօյլէ իթմէզլէրսէ մէնֆաաթը չախսիյէլէրինէ տօգունուեօր... Հէր նէ իսէ, շիմտիլիք պու վարդապետլէրի պրրագրպ, կոնդակ հագգընտա պահա պաշլաեալըմ։

Պու կոնդակ, Սթանպօլ Գաթոլիք ճէմաաթըմըզը մէշհէպսիզ, հերետիկոս, հերձուածող տէյի վաֆթիզ իթտիքաէն սօնրա, էրմէնի վէ Բրօթէսթան միլլէթտաշլարըմըզընը տա մէզհէպլէրինին եանլըզգլարընը նէզաքէթ վէ թէրպիէյէ գարշը եիւզլէրինէ վուրուեօր, վէ էհալիմիզ տէ պու պապատ քէնտիսինէ իմթիսալ էթմէյի նասիհաթ վէ թէնպիհ էտիեօր քի, պու ճիհէթի պիզէ չօգ զարար կէլտի։ Պիր բուհանինին, պիր Եպիսկոպոսըն վագ վէ նասիհաթընն թէէսսիր վէ տէյէրի, ֆիիլինէ կէօրէ միւէսսիր վէ միւամիր օլապիլիր։ Թերզեան Կ-Բաթրիգ, պիզ Ատանալլարա վէ պիւթիւն էրմէնիգաթոլիք ճէմաաթընա. մէղքիւր կոնդակլա Բաբատան զիեատէ Բաբավի, տին մատտէլէրինտէ սայիր մէզհէպլէրտէն միւհթերիզ վէ քէօրքէօրիւնէ քէնտիսինին հէր պիր էմրինէ միւնգատ օլմագլըղըմըզ կէրէք իտուկինի էմր վէ թէհտիտ էտիեօր։ Միւշարիլէյհէ սիւալ իտէրիմ քի, Ատանատաքի օն սէքիզ սէնէլիք պէնճ վէ հէմէֆքեարըմճա մէշուում սաեբան Եպիսկոպոսլըզը միւատէթինտէ, մէղքիւր վազընին ամիլի օլտուղընը գանաաթը վիճատանէսիյէ իթիրաֆ էտէպիլիր մի. տին մատտէլէրինտէ Գաթոլիքլիքտէն խարիճ մէզհէպլէր իլէ իսթիլաթ էթմէտիկի ճիհէթի գալմըշ մը տըր. պիզ պու իտատամըզը հավատան սէօյլէմէեօրըզ. պունլար, զըեաի չէմսին ինքեար օլունմատըզը կիպի վէ եախօտ «մըզրագ չուվալա կիրմէզ» տարպը մէսէլի գապիլինտէն չէյլէր տիր։ Կնունքլարտան, պսակլարտա, քէնտի սէօզիւնճէ, հերետիկոս կնքահայրլա՞ մը պուլընմատը։ Գաթոլիք գըղլարընը ագշամտան քէնտիսի պիզգաթ վէ եախօտ պէնտէկեան քահանայլարընա խոռատովանանք էտիպ-էթտիրիպ, սապահլաեընն չիմտիքի հերետիկոս չաղըրտըղը քիլիսէյէ պսակ օլմաեա՞ մը կէօնտէրմէմէ. սօնճանտա տա, «հիչ տէյիլ իսէ խոստովանանքընը պիզ էթտիք» գուրու սէօզիւ իլէ վիճատանընը բահաթ էթմէյէ՞ մի չալըշմատը։ Հերետիկոս տէտիյի, հերետիկոս թէսմիյէ էթտիկի քիմսէլէրին ճանլարը իչին Գաթոլիք քիլիսէսինտէ Պատարագ վէ Հոգեհանգի՞ստ մը եաբմատը. հէմ էօյլէլէր իչին քի, թեմտէ Գաթոլիքլիյին թէրագգըսընա չալըշանլարընն պիզգաթ Թերզեանատան թէչվիգ էտիլէրէք մահվընա գատար չալըշմըշլար տըր...։ Գրթալտան սօնրա

տա Լուսաւորչական քրիստէրինտէ՝ հէր էմալինէ իմթիսալ Լանն վէ հէր եվամրինէ զօլայճա պոեուն էյէն սէվկիւլիւ քահանայլարբյա Էրմէնի վէ Բրոթէսթան հոգեհանգիստ վէ ճէնազէրինտէ հազբը պուլունուպ տուա էթմէսի, Բօմատան իզին կէթիրթմիշ կիպի կէօսթէրէ բէք, «արթըգ Էրմէնիէրէ ղըզ վէրէ պիլիրսինիզ» ալյի գաթօլիք ճէմաաթընա միւսաատ իթմէսի, վէ պէօյէհէ չօգ գըզլարբմըզը էմրինէ կէօրէ էվլէնմէսի, Ամենայապետական Կաթողիկոսը տա էլլերինի էօքմէսի, ամմէյէ մալիւմ չէյլէր տիր։ Կոնդակընտա պիզլերէ մէն էթտիյի չէյլերին քէնտիսի վագթընտա նի՞չին մուղայիրինի եաբմըշ տըր։ Պու չէյլերի, Էրմէնի միլլէթտաշլարըմըզը չօգ սէվտիյինտէն մի եաբմըշ տըր։ Էկէր էօյլէ իսկ, խաթր, մուհապպէթ իչին Գաթօլիք քիլիսէսինճէ տին մատտէսի վէ քիւլիէն մէնու սաերյան պալէատէ մուհարբէր էֆալ վէ հարաքեաթը, էօյրէնտիկի Աստուածաբանութիւնըն հանկը գավաիտինէ թաթպիգ էթմիշ տիր։ Եօգ էկէր պէն Էրմէնիլերի Գաթօլիք էթմէք իչին էօյլէ եաբտըմ տէմիշ իսկ, նասըլ քի տէմիշ տիր, տէմէք քի պէօյիւք կիւնահ իշլէմիշ օլտուղընը, քէնտիսի անլատագ իսթէմէտէն պիզէ անլաթքեօր։ Առաքեալըն տէտիյի կիպի «քէօթիւլիւք իշլէյէլիմ քի էյիլիք կէլսին» պու հանկը մանթրգա մուվաֆրզ տըր։ Անլաեամաեօրըմ. պէնատէնիզին էֆքեարընճա, նէ՝ Էրմէնիլերէ օլան մուհապպէթի, նէ՝ տէ ճիտտէն ազգասէր օլտըղը իչին պէօյլէ եաբմըշ տըր։ Թերզեան Կ-Բաթրիգ էֆ, պիր եա պիր գաշ ատէմի եըլարզընընն սէվտիյինի, քէնտիսինէ հէր խուսուստա արզը ուպուտիյէթտէ պուլունտըղընը վէ պու եիւզտէն տէ չէրէֆինին արթաճաղընը կէօրիւրսէ, օ վագթ էն մուգատտէս չէյլերի պու ուղուրա ֆէտտա էտէր։

Լաեարզ օլմատըղընը իսպաթ էթտիկի Կ-Բաթրիգլիք Քրիսիսինի էլէ կէչիրմէք իչին գուլլանտըղը թէտպիրլերին պաշլըճալարընտան պիրիսի տէ՝ իշպու չանբէրէսթ բօլիթիգասը տըր։ Պու հալէր, պու ալէնի ոուի մուամէլէլէր մէյտանտա իքէն, քէնտի վազընընն նա՞սըլ թէէսիրի օլապիլիր. մէկէր, «Պէն պու հերետիկոսլըգլարը իշլէտիրիմ իչին բէչիմանըմ. պէն եանլըշ եաբտըմ. Բօմա քիլիսէսինէ գարշը խըյանէթտէ պուլունտըմ. պունտան սոնրա պիր տահա եաբմայաճաղըմ...» տէյի պիր ալէնէն «բիւշմանամէ» սէօյլէր իսկ, օլ վագթ զայիֆ գալպլերտէքի սարստըղը իմթիգատլարը թէքրարէն թագվիյէ էտէրէք, հէմ զայպ էթտիյի ճանլարը պիր տէրէճէյէ գատար գազանմըշ օլուր. հէմ տէ քէնտի գալպինին խալիսէթինի պէեան էթմիշ պուլունուր. աքսի թագտիրտէ նէ եաբտա թէէսսիրի օլմաեաճագ տըր։ Կոնդակընպու ճիհէթինին տահա չօգ չայեանը թէնգիտաթ նօգթալարը վար իսկ տէ, պիզ չէմտիլիք պու գատարլա իքթիֆա էտէրէք, տիկէր նօգթասընա կէչէլիմ։

ԱՏԱՆԱ (Տէվամի)

ՎԵՆԵՏԿՈՅ ՄԽԻԹԱՐԵԱՆՆԵՐԸ

Ընդհանուր Հայութեան, մասնաւորապէս Հայ-Կաթողիկէութեան պարծանք եղող երկու Մխիթարեան Միաբանութիւններէն Վենետիկեաններուն ճակատագիրն է անշուշտ, որ երբ Հասարակութեանս մէջ ազգային խնդիր մը ծագի, իսկոյն անոնց կը վերագրուի այդ խնդիրը արծարծող ոյժը, իբր վնասակար ոյժ և առանց լուրջ քննութեան կ՚ամբաստանուին այդ Միաբանութեան այս կամ այն անդամները իբր գրգռիչ նոյն խնդրոյն։ Ասոր փաստերը բազմաթիւ են և շատերուն ծանօթ, ուստի չեմ ուզեր ասոնց վրայ երկարիլ։

Միայն Թերզեան Կ-Պատրիարքին միամեայ պաշտօնավարութեան միջոցին յարուցուած խնդիրը, որ հակառակ Նորին Սրբազնութեան սխալ գաղափարներուն և պնդումներուն, զուտ՝ ազգային և ներքին վարչական խնդիր մըն է, և ամենեւին առնչութիւն չունի կրօնականին և հոգեւորականին հետ, յայտնի է թէ ինչպէս ծագում առած է մեր մէջ։ Կ-Պատրիարք մը որ չուզեր ճանչնալ ազգին անվիճելի իրաւունքները, և կ՚ուզէ ջնջել ազգային—վարչական կազմակերպութիւնը կամ բոլորովին կերպարանափոխ ընել զայն, բնականաբար այդ յոռի քաղաքականութիւնը չէր կրնար ընդունուիլ իր վիճակին գիտակից, ազգային ոգւոյն և զգացմանց տէր և ազգային գոյութեան նախանձախընդիր ժողովրդեան մը կողմանէ։

Արդ, ինչ պէտք Մխիթարեաններու արծարծող ոյժին, ինչ պէտք անոնց գրգռութիւններուն և գործակցութեան։ Հակառակն ենթադրել՝ կը նշանակէ պարզապէս ժողովրդեան անզգայութիւնը, և զգալու ու գործելու համար իբր Առաջնորդ Վենետկոյ Մխիթարեան ոյժին դիմելու անհրաժեշտ հարկը։

Իրաւ է թէ յիշեալ յարգելի Միաբանութիւնը բարոյական ոյժ մը ներշնչած է ազգային անհատներու, եթէ ոչ ընդհանուրին, գոնէ ստուար մեծամասնութեան մը՝ սակայն այդ ոյժը ուղղակի այս կամ այն խնդրոյն համար չէ սահմանուած. այլ այդ Միաբանութեան ազգային դաստիարակութեան մեծ հոգը ստանձնած օրէն ի վեր, կայացած է իւրաքանչիւր Մխիթարեան աշակերտին սրտին ու մտքին մէջ ներմուծել յարում մը՝ դէպ ի արդարին, դէպ ի ճշմարտին, դէպ ի գեղեցկին։

Վենետկոյ Մխիթարեան պատկառելի Միաբանութիւնն մեծապէս օժտած է տարիներու երկայն շարքին մէջ մէկզմէկու յաջորդող Հայութեան նորանոր սերունդները, կրօնական, բարոյական, կրթական, գեղարուեստական առաւելութիւններով, որոց՝ ջնորհիւ Ազգը միշտ պարծանօք տեսած է իր մէջ պետական բարձր պաշտօնեաներ, ուսումնական անձնաւորութիւններ, վաճառականներ, գեղարուեստի սիրահարներ և այն. այն.։ Նոյնպէս այդ Միաբանութիւնն պատիւ կը համարի իրեն տեսնել իր վաղեմի աշակերտները, որոնք ի փառս Եկեղեցւոյ, ի փառս իրենց Ազգին և Հայրենեաց, չեն վարանիր երբէք աջակցել այնպիսի խնդիրներու, որոնց օրինաւորապէս լուծումը, արդարութեան և ճշմարտութեան միայն կրնայ ծառայել։

Արդ, ինչ հարկ Վենետկոյ Մխիթարեաններուն, Թերզեանի յարուցած ազգային խնդրոյն մէջ ուղղակի միջամտութեան, ինչ հարկ իրենց այդ առթիւ գործօն դեր ստանձնելուն, չէ՞ մի որ իրենց տուած դաստիարակութիւնն ու կրթութիւնը կը բաւեն արդէն այդ դերը կատարելու։ Այսու հանդերձ ինչ կայ ատոր մէջ այպանելի, մեղադրելի, քանի որ Թերզեան Կ-Պատրիարքի սխալ, վնասակար և յոռի քաղաքականութեան դէմ բացուած ազգային դատը՝ արդար, ճշմարիտ դատ մ՚է, և թէպէտ ձրի ամբաստանութիւն մ՚է ըսել թէ Մխիթարեանները, ուղղակի այս դատն արծարծող ոյժը կը կազմեն, գրգռիչներ են և չեն, սակայն ամէն պարագայի մէջ պէտք է տեսնել ասոր մէջ ողջմտութեան, արդարադատութեան, կրօնասիրութեան հետ ազգասիրութեան ու հայրենասիրութեան մեծ ոգին և մեծ գաղափարը, որոնք լաւ դաստիարակութեան ու կրթութեան արդիւնքներն են, և առ այս աշխատած են միշտ Մխիթարեանները, և այսօր Հասարակութեանս անդամներուն մեծամասնութիւնն այդ յարգելի Միաբաններուն հին ու նոր աշակերտներն ըլլալով, պատիւ բերած են իրենց ուսուցիչներուն և դաստիարակներուն, և այս է պատճառ որ այսօր գրեթէ ամէն գաւառ, իրենց Առաջնորդ ունենալ կը փափաքի Մխիթարեան մը, գնահատելով այդ Միաբանութեան արժանիքը։

Ուստի, եզրակացնելով կը կրկնեմ. սխալ է ըսել թէ Վենետկոյ Մխիթարեան կ. Պոլսոյ պատանդամները առաջնորդներն են Անթի-Թերզեան հոսանքին և գրգռիչներ են այդ խնդրոյն, սակայն ըսել թէ այդ Միաբանութեան լուրջ դաստիարակութեան արդիւնքն՝ այդ դատին բարոյական ոյժը կը կազմէ, ատիկա ճիշդ է։ Բայց այդ ալ յանցանք մը չէր կրնար ենթադրուիլ Մխիթարեանց, որոնք իբր փարոս լուսաւորութեան Հայ ազգին, լուսաւորած են մտքերը, կրօնի ու մարդկութեան ճշմարիտ զգացումներով օժտած են սրտերը, և այսօր փառք ու պատիւ մըն է իրենց տեսնել անթիւ աշակերտներ, կրօնի, Ազգին, Հայրենեաց և Մարդկութեան իբր մէյմէկ անխոնջ ժշակներ։ ԴԻՏՈՂ

ԱՍՏՈՒԱԾ ԵՒ ՄԱՐԴ

Երբ կը նայի մարդս երկինք՝
Քեզ հոն տեսնել կը կարծէ ինք.
Ու տիեզերքն ալ տաճար
Մ՚է ընդարձակ՝ իր համար։
Երբ իր սիրտին մէջ կ՚իջնէ՝
Հո՞ն ես Դուն, հո՞ն ի բընէ.
Եւ ի՛ր Աստուածը կ՚ուզէ՝
Որ ինք նեղուի, լայ, սիրէ։
Փաստելը քո՛ւ գոյութիւնն՝
Ու հընչել տալ քու անունն՝
Ամենազնիւ միտքերուն
Աժենավսեմն է բերումն։
Ըզքեզ կ՚օրհնէ իր սիրտի՛ն
Մէջ երկրաւոր մարդն յետին,
Երջանկութեան երբ տեսի՛լ
Մ՚իր խեղճութեան գայ զօդուիլ։
Համայն աշխարհ քու փառքդ են.
Քեզ կ՚երգէ ծիտն իր բոյնէն,
Քե՛զ կ՚օրհնէ մարդ անհամար՝
Շիթ անձրևի մը համար։
Վա՜հ, անաղարտ գործեցիր.
Աղօթք մըն է ամէն իր.
Ու կը բաւէր ժըպտիլը՝
Մենք կ՚ըլլայինք ծանրադիր։

Թարգմ. *** ԱԼՖ. ՏԸ ՄԻՒՍԷ

ԱԶԳԱՅԻՆ

Բազար իրթէսի կիւնիւ, Վէքիլ Արհ. Յարութիւն Եպս. Ճամճեան, Բաթրիգխանէ. գաբու քէհեաը Դերյ. Յովհ. Թ. Ծ. Վ. Կէտիկեան իլէ պիրլիքտէ Տօլմապաղչէ սէրայընա ազիմէթլէ, Զաթը հազրէթը Բատիշահիյէ, Բուսմէլիյէ սէյեահաթլարընտան ավտէթլերինտէն տօլայը պէեանը ըէսմը խոշամէտի իյլէմիշլեր տիր։

*** Պու ագշամ Վարչ. ժողովը ագտը իմթիխայէ տավէթ օլունտըղը խապէր ալընմըշ տըր։

*** Թերզեան Կ-Բաթրիկին՝ Սագըզլեան Յովհաննէս քաշաեա կէօնտէրտիկինի եազտըղըմզ մէքթուպա տակիր ալտըղըմզ մալիւմաթը մախսուսէյէ նէզարէն, պու մէքթուպ, քէնտիսինին եազմըշ օլտուղը իքի մահուտ մէքթուպա գարշը Երեսփ. ժողով գօմիսիօնը թարաֆընտան եազըլան թահրիրաթա ճէվապ օլուպ, մէյլի վէ բուհը՝ իկի մէքթուպլարընը վէ «հովուական»ընը մէալ վէ բուհընտան սայքի ֆարգը տէյիլ տիր։ Պունտա, «Պէն սիզէ հագարէթ իթմէեօրըմ. վազիֆէմի իճրա իտիեօրըմ» տէյի սէօզէ պաշլանարագ, կէօյա միլլէթճէ նիզամնամէ եաբմագ խէթա իմիշ կիպի «Ալլահա տուա իտէրիմ քի ինսիզէ ագըլ ֆիքիր վէրսին, վէ ճանընընզ իչին թէհլիքէլի օլան շու իտտանընզտան սիզի ֆարիզ կէթիրսին» տէեօր, վէ «Մատամ քի Գաթօլիք քիլիսէսինէ սարղընընզ տէեօրսընընզ, օ հալտէ էմրիմի գազազ իթմէլիսինիզ վէ հիւքիւմէթը բուհանիէյէ իթաաթտա պուլունմալըսընընզ. պէն սիզէ Սինոդ իլէ պիրլիքտէ իճազ իտէն նիզամնամէյի եաբաճաղըմ» տէյի իլավէ իտիեօր։ Իշթէ այնի պասմա գալըպ սէօզլեր։ Էրմէնի-գաթօլիքլեր, Թերզեան էֆ.նին էֆքեարընճա, նիզամնամէ եաբմագ իսթէմէլլէ, Քրիսիէնին էսասլարընա գարշը չըգմըշ օլուեօրլար. Քրիսիէյէ գարշը ասը պուլունուեօրլար, վէ զայրիհիւմ, վէ իճազ իտէն նիզամնամէյի տէ. քէնտիսի, Սինոդ իլէ պիրլիքտէ եաբաճագ իմիշ։— Լաքին հանկը Քրիստոնէական վարդապետութիւն, հանկը Աստուածաբանութիւն՝ միլլէթ նիզամնամէսի եաբմագ, Քրիսիէնին էսասլարընա գարշը ասը չըգմագ օրընընը, Քրիսիէյէ, Մէզհէպէ իթաաթընընզ ալէմէք իտուկինի թատիզ իտիեօր։ Քէնտիսի, Սինոդ իլէ պիրլիքտէ պիր նիզամնամէ եաբաճագ իմիշ։ Էկէր պու նիզամնամէ, եալընընզ վէ եալընընզ ուխրէվի, բուհան մատտէլէր իզէրինէ օլուրսա, նէ՞ ալէա. լաքին եալընընզ պաշլարընա միլլի, սիեասի, ճիսմանի մատտէլէրէ միւթէալլիզ պիր նիզամնամէ եաբմաեա նէ՞ քէնտիսի, նէ՞ Սինոդ սէլահիյէթտար տէյիլ տիրլեր։ Մէսէլա միլլէթ նամընա բարա թօքլամագ, մալ ալմագ վէ սաթմագ, միլլէթին բարալարընը, պինալարընը չունուն պունուն էօհտէսինէ ֆէրագ վէ ինթիգալ իթմէք վէ զայրիհիւմ, պունլար, «հոգ հոգւոց» մէսէլէսի տէյիլ տիր քի, եալընընզ բուհանի հիւքիւմէթէ այիտ չէյլեր տիր տէնսին։ Պունլար վէ պունլար կիպի միլլի, սիեասի վէ ճիսմանի մատտէլէրէ ճէմաաթըն գարըշմասը, նիզամնամէլէր եաբմասը, մէճլիսլեր թէշքիլ իթմէսի, նէ՞ տինէ գարշը տըր, նէ՞ քիլիսէյէ։ Միլլէթ, հէր հալտէ չունընն պունընն զիմմէթինէ բարալար կէչմին, սուի իսթիմալաթա ալէթ օլսուն տէյի թէշքիլ օլընմամըշ տըր, վէ պունընն իչին նիզամնամէլէր եաբմասա, մէճլիսլեր թէշքիլ իթմէյէ հագգը վար տըր։ Էօյլէ կէօզ պօեամալարընընն, սըրֆ ճիսմանի մատտէլէրէ՝ մէզհէպ ըէնկի վէրմէքլիկին պաթըլ զէմանլարը կէչտի, ՛ՀՀ թերզեան Կ-Բաթրիգ էֆէնտի։

*** Էրզրումտա տախի քիլիսէ տէրուենինտէ Թերզեան էֆ.նին թահրիրաթը օգունտըղը սըրատա, էհալի պէյնինտէ ապիմ խոշնուտսըզլըգ հուսուլէ կէլմիշ, վէ պիր տէլիգանլը՝ բեմէ իլերլէեէրէք, թահրիրաթը մէզքիւրէյի, օգուեան վարդապետին էլինտէն ալմըշ, վէ պու սուրէթլէ օգունմասը օրատա տա մէն իտիլմիշ տիր։

ԻԽԹԱՐ

Պունտան պէօյլէ թաշրալարտաքի ապօնէլերիմիզին եախօտ ապօնէ օլմագ արզու իտէնլերին ապօնըման պէտէլլերինի մանտաբօսթ վէ սահր սուրէթլերլէ տօղրուտան տօղրու իտարէխանէմիզէ, զազէթամըզ սահիպը իմթիեազը նամըն կէօնտէրմէլերինի ըէճա իտէրիզ։

ԱՎԵՏԵԹԸ ՇԱՀԱՆԷ

Բատիշահըմըզ Սուլթան Մէհէմմէտ Ռէշատ հազրէթլերի, իքի հաֆթա գատար Ռումէլիտէ, թէպասը սատրգալարընը հուզուրը Շահանէլերիյլէ սէվինտիրմէք, վէ աթըլան սիլահլարտան սոնրա սուլհ ու սալահ էսէրլերինի եայմագ մագսէտիյլէ իճրաի սէյեահաթտան սոնրա, բազար իրթէսի կիւնիւ, Սէլանիքտէն բաքիպ օլտրգլարը Պարպրուս Խայրէտտին զըրհլըսը վէ մայէթը Շահանէլերիյլէ վէ տօնանմաի Օսմանինին ըէֆագաթըլա Իսթանպօլա ավտէթ վէ մուվասըլէթ պուեուրմըշլար տըր։ Զաթը հազրէթը Բատիշահինին բայրթախտա գապուլիյէթի զաեէթ բարլագ օլմուշ տըր։ Պէօյիւք քիւչիւք եիւզ գատար վաբտրլար, պայրագլարլա տօնանմըշ վէ էհալինին պիւթիւն էսնաֆլարընընն 40-50,000 գատար մուրախխասլարընը համիլ օլտուգլարը վէ հէր պիրինտէ միւզիգա թագըմլարը պուլունտըղը հալտէ, թասապահտան ըէսմը խոշամէտի իյիֆա իչին, Այիսթէֆանոս աշըգլարընա կիթմիշլեր տիր։ Մաթպուաթ ճէմիյէթի, Իթթիհատ վէ Թերագգը ճէմիյէթինին Իսթանպօլ շիւպէլերի վէ գլիուպլերի, Շեյխ իւլ Իսլամըզ, Ատլիէ, Տախիլիէ, Խարիճիէվէ տիկեր նէզարէթլեր հէյէթլերի, գուեումը, մավուտա Լուսաւորչական քրիստէրինտէ՝ հէր էմալինէ իմթիսալ Լանն վէ հէր եվամրինէ զօլայճա պոեուն էյէն սէվկիւլիւ քահանայլարբյա Էրմէնի վէ Բրոթէսթան հոգեհանգիստ վէ ճէնազէրինտէ հազբը պուլունուպ տուա էթմէսի, Բօմատան իզին կէթիրթմիշ կիպի կէօսթէրէբէք, «արթըգ Էրմէնիէրէ ղըզ վէրէ պիլիրսինիզ» ալյի գաթօլիք ճէմաաթընա միւսաատ իթմէսի, վէ պէօյէհէ չօգ գըզլարբմըզը էմրինէ կէօրէ էվլէնմէսի, Ամենայապետական Կաթողիկոսը տա էլլերինի էօքմէսի, ամմէյէ մալիւմ չէյլեր տիր։ Կոնդակընտա պիզլերէ մէն էթտիյի չէյլերին քէնտիսի վագթընտա նի՞չին մուղայիրինի եաբմըշ տըր։ Պու չէյլերի, Էրմէնի միլլէթտաշլարըմըզը չօգ սէվտիյինտէն մի եաբմըշ տըր։ Էկէր էօյլէ իսկ, խաթր, մուհապպէթ իչին Գաթօլիք քիլիսէսինճէ տին մատտէսի վէ քիւլիէն մէնու սաերյան պալէատէ մուհարբէր էֆալ վէ հարաքեաթը, էօյրէնտիկի Աստուածաբանութիւնըն հանկը գավաիտինէ թաթպիգ էթմիշ տիր։ Եօգ էկէր պէն Էրմէնիլերի Գաթօլիք էթմէք իչին էօյլէ եաբտըմ տէմիշ իսկ, նասըլ քի տէմիշ տիր, տէմէք քի պէօյիւք կիւնահ իշլէմիշ օլտուղընը, քէնտիսի անլատագ իսթէմէտէն պիզէ անլաթքեօր։ Առաքեալըն տէտիյի կիպի «քէօթիւլիւք իշլէյէլիմ քի էյիլիք կէլսին» պու հանկը մանթրգա մուվաֆրզ տըր։ Անլաեամաեօրըմ. պէնատէնիզին էֆքեարընճա, նէ՝ Էրմէնիլերէ օլան մուհապպէթի, նէ՝ տէ ճիտտէն ազգասէր օլտըղը իչին պէօյլէ եաբմըշ տըր։ Թերզեան Կ-Բաթրիգ էֆ, պիր եա պիր գաշ ատէմի եըլարզընընն սէվտիյինի, քէնտիսինէ հէր խուսուստա արզը ուպուտիյէթտէ պուլունտըղընը վէ պու եիւզտէն տէ չէրէֆինին արթաճաղընը կէօրիւրսէ, օ վագթ էն մուգատտէս չէյլերի պու ուղուրա ֆէտտա էտէր։

Լաեարզ օլմատըղընը իսպաթ էթտիկի Կ-Բաթրիգլիք Քրիսիսինի էլէ կէչիրմէք իչին գուլլանտըղը թէտպիրլերին պաշլըճալարընտան պիրիսի տէ՝ իշպու չանբէրէսթ բօլիթիգասը տըր։ Պու հալէր, պու ալէնի ոուի մուամէլէլէր մէյտանտա իքէն, քէնտի վազընընն նա՞սըլ թէէսիրի օլապիլիր. մէկէր, «Պէն պու հերետիկոսլըգլարը իշլէտիրիմ իչին բէչիմանըմ. պէն եանլըշ եաբտըմ. Բօմա քիլիսէսինէ գարշը խըյանէթտէ պուլունտըմ. պունտան սոնրա պիր տահա եաբմայաճաղըմ...» տէյի պիր ալէնէն «բիւշմանամէ» սէօյլէր իսկ, օլ վագթ զայիֆ գալպլերտէքի սարստըղը իմթիգատլարը թէքրարէն թագվիյէ էտէրէք, հէմ զայպ էթտիյի ճանլարը պիր տէրէճէյէ գատար գազանմըշ օլուր. հէմ տէ քէնտի գալպինին խալիսէթինի պէեան էթմիշ պուլունուր. աքսի թագտիրտէ նէ եաբտա թէէսսիրի օլմաեաճագ տըր։ Կոնդակընպու ճիհէթինին տահա չօգ չայեանը թէնգիտաթ նօգթալարը վար իսկ տէ, պիզ չէմտիլիք պու գատարլա իքթիֆա էտէրէք, տիկէր նօգթասընա կէչէլիմ։

ԱՏԱՆԱ (Տէվամի)

ՎԵՆԵՏԿՈՅ ՄԽԻԹԱՐԵԱՆՆԵՐԸ

Ընդհանուր Հայութեան, մասնաւորապէս Հայ-Կաթողիկէութեան պարծանք եղող երկու Մխիթարեան Միաբանութիւններէն Վենետիկեաններուն ճակատագիրն է անշուշտ, որ երբ Հասարակութեանս մէջ ազգային խնդիր մը ծագի, իսկոյն անոնց կը վերագրուի այդ խնդիրը արծարծող ոյժը, իբր վնասակար ոյժ և առանց լուրջ քննութեան կ՚ամբաստանուին այդ Միաբանութեան այս կամ այն անդամները իբր գրգռիչ նոյն խնդրոյն։ Ասոր փաստերը բազմաթիւ են և շատերուն ծանօթ, ուստի չեմ ուզեր ասոնց վրայ երկարիլ։

Միայն Թերզեան Կ-Պատրիարքին միամեայ պաշտօնավարութեան միջոցին յարուցուած խնդիրը, որ հակառակ Նորին Սրբազնութեան սխալ գաղափարներուն և պնդումներուն, զուտ՝ ազգային և ներքին վարչական խնդիր մըն է, և ամենեւին առնչութիւն չունի կրօնականին և հոգեւորականին հետ, յայտնի է թէ ինչպէս ծագում առած է մեր մէջ։ Կ-Պատրիարք մը որ չուզեր ճանչնալ ազգին անվիճելի իրաւունքները, և կ՚ուզէ ջնջել ազգային—վարչական կազմակերպութիւնը կամ բոլորովին կերպարանափոխ ընել զայն, բնականաբար այդ յոռի քաղաքականութիւնը չէր կրնար ընդունուիլ իր վիճակին գիտակից, ազգային ոգւոյն և զգացմանց տէր և ազգային գոյութեան նախանձախընդիր ժողովրդեան մը կողմանէ։

Արդ, ինչ պէտք Մխիթարեաններու արծարծող ոյժին, ինչ պէտք անոնց գրգռութիւններուն և գործակցութեան։ Հակառակն ենթադրել՝ կը նշանակէ պարզապէս ժողովրդեան անզգայութիւնը, և զգալու ու գործելու համար իբր Առաջնորդ Վենետկոյ Մխիթարեան ոյժին դիմելու անհրաժեշտ հարկը։

Իրաւ է թէ յիշեալ յարգելի Միաբանութիւնը բարոյական ոյժ մը ներշնչած է ազգային անհատներու, եթէ ոչ ընդհանուրին, գոնէ ստուար մեծամասնութեան մը՝ սակայն այդ ոյժը ուղղակի այս կամ այն խնդրոյն համար չէ սահմանուած. այլ այդ Միաբանութեան ազգային դաստիարակութեան մեծ հոգը ստանձնած օրէն ի վեր, կայացած է իւրաքանչիւր Մխիթարեան աշակերտին սրտին ու մտքին մէջ ներմուծել յարում մը՝ դէպ ի արդարին, դէպ ի ճշմարտին, դէպ ի գեղեցկին։

Վենետկոյ Մխիթարեան պատկառելի Միաբանութիւնն մեծապէս օժտած է տարիներու երկայն շարքին մէջ մէկզմէկու յաջորդող Հայութեան նորանոր սերունդները, կրօնական, բարոյական, կրթական, գեղարուեստական առաւելութիւններով, որոց՝ ջնորհիւ Ազգը միշտ պարծանօք տեսած է իր մէջ պետական բարձր պաշտօնեաներ, ուսումնական անձնաւորութիւններ, վաճառականներ, գեղարուեստի սիրահարներ և այն. այն.։ Նոյնպէս այդ Միաբանութիւնն պատիւ կը համարի իրեն տեսնել իր վաղեմի աշակերտները, որոնք ի փառս Եկեղեցւոյ, ի փառս իրենց Ազգին և Հայրենեաց, չեն վարանիր երբէք աջակցել այնպիսի խնդիրներու, որոնց օրինաւորապէս լուծումը, արդարութեան և ճշմարտութեան միայն կրնայ ծառայել։

Արդ, ինչ հարկ Վենետկոյ Մխիթարեաններուն, Թերզեանի յարուցած ազգային խնդրոյն մէջ ուղղակի միջամտութեան, ինչ հարկ իրենց այդ առթիւ գործօն դեր ստանձնելուն, չէ՞ մի որ իրենց տուած դաստիարակութիւնն ու կրթութիւնը կը բաւեն արդէն այդ դերը կատարելու։ Այսու հանդերձ ինչ կայ ատոր մէջ այպանելի, մեղադրելի, քանի որ Թերզեան Կ-Պատրիարքի սխալ, վնասակար և յոռի քաղաքականութեան դէմ բացուած ազգային դատը՝ արդար, ճշմարիտ դատ մ՚է, և թէպէտ ձրի ամբաստանութիւն մ՚է ըսել թէ Մխիթարեանները, ուղղակի այս դատն արծարծող ոյժը կը կազմեն, գրգռիչներ են և չեն, սակայն ամէն պարագայի մէջ պէտք է տեսնել ասոր մէջ ողջմտութեան, արդարադատութեան, կրօնասիրութեան հետ ազգասիրութեան ու հայրենասիրութեան մեծ ոգին և մեծ գաղափարը, որոնք լաւ դաստիարակութեան ու կրթութեան արդիւնքներն են, և առ այս աշխատած են միշտ Մխիթարեանները, և այսօր Հասարակութեանս անդամներուն մեծամասնութիւնն այդ յարգելի Միաբաններուն հին ու նոր աշակերտներն ըլլալով, պատիւ բերած են իրենց ուսուցիչներուն և դաստիարակներուն, և այս է պատճառ որ այսօր գրեթէ ամէն գաւառ, իրենց Առաջնորդ ունենալ կը փափաքի Մխիթարեան մը, գնահատելով այդ Միաբանութեան արժանիքը։

Ուստի, եզրակացնելով կը կրկնեմ. սխալ է ըսել թէ Վենետկոյ Մխիթարեան կ. Պոլսոյ պատանդամները առաջնորդներն են Անթի-Թերզեան հոսանքին և գրգռիչներ են այդ խնդրոյն, սակայն ըսել թէ այդ Մխիթարեան լուրջ դաստիարակութեան արդիւնքն՝ այդ դատին բարոյական ոյժը կը կազմէ, ատիկա ճիշդ է։ Բայց այդ ալ յանցանք մը չէր կրնար ենթադրուիլ Մխիթարեանց, որոնք իբր փարոս լուսաւորութեան Հայ ազգին, լուսաւորած են մտքերը, կրօնի ու մարդկութեան ճշմարիտ զգացումներով օժտած են սրտերը, և այսօր փառք ու պատիւ մըն է իրենց տեսնել անթիւ աշակերտներ, կրօնի, Ազգին, Հայրենեաց և Մարդկութեան իբր մէյմէկ անխոնջ ժշակներ։ ԴԻՏՈՂ

ԱՍՏՈՒԱԾ ԵՒ ՄԱՐԴ

Երբ կը նայի մարդս երկինք՝
Քեզ հոն տեսնել կը կարծէ ինք.
Ու տիեզերքն ալ տաճար
Մ՚է ընդարձակ՝ իր համար։
Երբ իր սիրտին մէջ կ՚իջնէ՝
Հո՞ն ես Դուն, հո՞ն ի բընէ.
Եւ ի՛ր Աստուածը կ՚ուզէ՝
Որ ինք նեղուի, լայ, սիրէ։
Փաստելը քո՛ւ գոյութիւնն՝
Ու հընչել տալ քու անունն՝
Ամենազնիւ միտքերուն
Աժենավսեմն է բերումն։
Ըզքեզ կ՚օրհնէ իր սիրտի՛ն
Մէջ երկրաւոր մարդն յետին,
Երջանկութեան երբ տեսի՛լ
Մ՚իր խեղճութեան գայ զօդուիլ։
Համայն աշխարհ քու փառքդ են.
Քեզ կ՚երգէ ծիտն իր բոյնէն,
Քե՛զ կ՚օրհնէ մարդ անհամար՝
Շիթ անձրևի մը համար։
Վա՜հ, անաղարտ գործեցիր.
Աղօթք մըն է ամէն իր.
Ու կը բաւէր ժըպտիլը՝
Մենք կ՚ըլլայինք ծանրադիր։

Թարգմ. *** ԱԼՖ. ՏԸ ՄԻՒՍԷ

ԱԶԳԱՅԻՆ

Բազար իրթէսի կիւնիւ, Վէքիլ Արհ. Յարութիւն Եպս. Ճամճեան, Բաթրիգխանէ. գաբու քէհեաը Դերյ. Յովհ. Թ. Ծ. Վ. Կէտիկեան իլէ պիրլիքտէ Տօլմապաղչէ սէրայընա ազիմէթլէ, Զաթը հազրէթը Բատիշահիյէ, Բուսմէլիյէ սէյեահաթլարընտան ավտէթլերինտէն տօլայը պէեանը ըէսմը խոշամէտի իյլէմիշլեր տիր։

*** Պու ագշամ Վարչ. ժողովը ագտը իմթիխայէ տավէթ օլունտըղը խապէր ալընմըշ տըր։

*** Թերզեան Կ-Բաթրիկին՝ Սագըզլեան Յովհաննէս քաշաեա կէօնտէրտիկինի եազտըղըմզ մէքթուպա տակիր ալտըղըմզ մալիւմաթը մախսուսէյէ նէզարէն, պու մէքթուպ, քէնտիսինին եազմըշ օլտուղը իքի մահուտ մէքթուպա գարշը Երեսփ. ժողով գօմիսիօնը թարաֆընտան եազըլան թահրիրաթա ճէվապ օլուպ, մէյլի վէ բուհը՝ իկի մէքթուպլարընը վէ «հովուական»ընը մէալ վէ բուհընտան սայքի ֆարգը տէյիլ տիր։ Պունտա, «Պէն սիզէ հագարէթ իթմէեօրըմ. վազիֆէմի իճրա իտիեօրըմ» տէյի սէօզէ պաշլանարագ, կէօյա միլլէթճէ նիզամնամէ եաբմագ խէթա իմիշ կիպի «Ալլահա տուա իտէրիմ քի ինսիզէ ագըլ ֆիքիր վէրսին, վէ ճանընընզ իչին թէհլիքէլի օլան շու իտտանընզտան սիզի ֆարիզ կէթիրսին» տէեօր, վէ «Մատամ քի Գաթօլիք քիլիսէսինէ սարղընընզ տէեօրսընընզ, օ հալտէ էմրիմի գազազ իթմէլիսինիզ վէ հիւքիւմէթը բուհանիէյէ իթաաթտա պուլունմալըսընընզ. պէն սիզէ Սինոդ իլէ պիրլիքտէ իճազ իտէն նիզամնամէյի եաբաճաղըմ» տէյի իլավէ իտիեօր։ Իշթէ այնի պասմա գալըպ սէօզլեր։ Էրմէնի-գաթօլիքլեր, Թերզեան էֆ.նին էֆքեարընճա, նիզամնամէ եաբմագ իսթէմէլլէ, Քրիսիէնին էսասլարընա գարշը չըգմըշ օլուեօրլար. Քրիսիէյէ գարշը ասը պուլունուեօրլար, վէ զայրիհիւմ, վէ իճազ իտէն նիզամնամէյի տէ. քէնտիսի, Սինոդ իլէ պիրլիքտէ եաբաճագ իմիշ։— Լաքին հանկը Քրիստոնէական վարդապետութիւն, հանկը Աստուածաբանութիւն՝ միլլէթ նիզամնամէսի եաբմագ, Քրիսիէնին էսասլարընա գարշը ասը չըգմագ օրընընը, Քրիսիէյէ, Մէզհէպէ իթաաթընընզ ալէմէք իտուկինի թատիզ իտիեօր։ Քէնտիսի, Սինոդ իլէ պիրլիքտէ պիր նիզամնամէ եաբաճագ իմիշ։ Էկէր պու նիզամնամէ, եալընընզ վէ եալընընզ ուխրէվի, բուհան մատտէլէր իզէրինէ օլուրսա, նէ՞ ալէա. լաքին եալընընզ պաշլարընա միլլի, սիեասի, ճիսմանի մատտէլէրէ միւթէալլիզ պիր նիզամնամէ եաբմաեա նէ՞ քէնտիսի, նէ՞ Սինոդ սէլահիյէթտար տէյիլ տիրլեր։ Մէսէլա միլլէթ նամընա բարա թօքլամագ, մալ ալմագ վէ սաթմագ, միլլէթին բարալարընը, պինալարընը չունուն պունուն էօհտէսինէ ֆէրագ վէ ինթիգալ իթմէք վէ զայրիհիւմ, պունլար, «հոգ հոգւոց» մէսէլէսի տէյիլ տիր քի, եալընընզ բուհանի հիւքիւմէթէ այիտ չէյլեր տիր տէնսին։ Պունլար վէ պունլար կիպի միլլի, սիե

նաճը համալլար վէ սաբր էնանֆլըգլար, մէքթէպլէր չակիրտանը վէ սաբրէսի, այրը այրը վաբօրլար քիրալամըշլար տըր։ Էօյլէյին ասնանմաի Օսմանի կէօրիւնտիւ-կիւնաէ, իսթիգպալ վաբօրլարը, բէսմը սէլամա տէլիլ օլարագ, հէր պիրլիքտէ տիւտիւկ չալմաեա պաշլամըշլար տըր։ Պու տիւտիւկ չալըշը, արասրբա թէքբար օլունմըշ տըր։ Պիր արա Պարպրուս Հայ բէտտին զըրհլըսը տանանմաի Օսմանիտէն այրըլարագ, մէզքիւր վաբօրլարա եագ-լաշմըշ, վէ պու վաբօրլար՝ մուզիգալար չալընտըշը վէ ալգըշլար վուգու պուլ-տուշը հալտէ, մէզքիւր զըրհլընէն էթրաֆընը տոլաշմըշլար տըր։ Զաթը հաղրէթը Բատիշահի՝ զըրհլընէն արգա թարաֆընտա պիրինճի գաթտա, սատրազամ, հաբ-պիէ նազրը վէ տիկէր վիւքէլա իլէ պիրլիքտէ պուլունարագ, ժանզուզէն. չու ճիւմլէյի իրատ պուեուրմըշլար տըր։ «Սէվկիլի թէպաամէն հագգի վէ սամիմի «օլան չու թէզահիւրանթընտան սոն տէրէ-«ճէ մանզուզ վէ միւթէէսսիր օլտուս։ «Եէկեանէ թէմէննիեանթը, ումում թէ-«պտա էվլատլարըմէն մէսուտ վէ պահ-«թիար օլմալարը տըր»։—Սաաթ 12ի 15 կէչէրէք «Պարպրուս», իսթիգպալ վաբօր-լարը էֆրաֆընտա վէ տանանմաի Օսմանի արգատա օլարագ, Իսթանպօլա տօղրու եօլընա տէվամ իթմիշ տիր։ Սէլիմիյէ գըշլասը էօնիւնէ թօբլար աթըլմաեա պաշլամըշ, լիմանտա պուլունան պիւթիւն սէֆինէլէր պայրագլար իլէ տանանմըշ, վէ Սէրայ-պրունընտա վէ տիկէր սահիլլէրտէ թօբլանմըշ օլան եիւզ պինլերճէ էհալիէն «Բատիշահըմ չօգ եաշա» ավազէլերի ուեուգա չըգմըշ տըր։ «Պարպրուս», թօբլարընն սէտասը, վէ հիսապսըզ էհա-լինէն ալգըշլարը արասընտա Տօլմա-պաղչէ սէրայը էօնիւնէ գատար ահէսթէ ահէսթէ եօլընա տէվամ իտէրէք, օրատա թէքբար տուրմըշ, վէ պու տէֆա երնէ իսթիգպալ վաբօրլարը՝ միւզիգալար թէ-րէէնիւմ իթիքլերի վէ ալգըշլար վուգու պուլտուշը հալտէ, զըրհլընընն էթրաֆընտա պիր տէֆա տահա ըէսմը կէչիտ իճրա իս-լէմիշլէր տիր։ Պատէհու Զաթը Շահանէ, 7 չիֆթէ պիր գաեըղա բաքիպէն, վէ բէ-փագաթլարընտա. սատրազամ վէ հարպիէ նազրը բաշլար օլարագ, Տօլմա-պաղչէ սէրայընա չըգմըշլար, վէ պիր ազ իսթի-բահաթտան սոնրա, Շէհիր էմանէթի մու-բարխասլարընը գապալ պուեուրմըշլար տըր։ Մուրախասլար, Զաթը հաղրէթը Բատիշահիյէ, շէհիր նամընա պէեանը բէս-մը խօշամէտի իլէմիշլէր տիր։— Մաթ-պուաթ խատիմլերի թարաֆընտան 50 գա-տար իվզա իլէ Զաթը հաղրէթը Բատիշա-հիյէ պիր արզուհալ թագտիմ իտիմիշ տիր։ — Կէճէ չէհրիմիզտէ վէ տէնիզտէ միւ-քէմմէլ գանտիլ տանանմասը վէ չէհրը ա-յին իճրա իտիլմիշ, էնվայր ֆիլէնքլէր աթըլմըշ տըր։— Իսթիհսան վէ թէրագգը ճէմիյէթինն Իսթանպօլ չիւպէսի վէ գիւպ-լերի ապալարը, մէքթէպլէր թալէպէ կեանը, էնանաֆ հէյէթլերի, էլլերինտէ սանճագլար, ֆէնէրլեր, մէշալէլեր թուրթարագ, Տօլմա պաղչէ սէրայը Հիմաեունը էօնիւնտէն կէշ-միշլէր, վէ Աեասորաշա, Թագսիմ վէ Պէյ-օղլը ճատտէի քէպիրի թարիգիյէ չէհրի տէվը իյէմիշլէր տիր։ Պունլարըն էօնիւն-տէն կիթմէքտէ օլան պանտա սիւրիգա-լարը վէ նախոտ միւլի չալընըլարը՝ միւլի հավալար չալմագտա պուլունմըշլար տըր։ Պունլար միեանընտա պաշը պոզուգ թու-լումպաճըլարընն գըրմըզը բէնկի գըեա-ֆէյթլերի, վէ բէնկարէնկ թուլումպալա-բընն թէզեինաթը, քէշալիք սարբաճ, թա-բագճը, գապա սէբէթճի, քէրէսթէ նագլի-յէճի, քէսէրճի, նագգաշ, սագա էանաֆը, եանկըն գուլէլիլերի վէ սարիլերի, քէնտի-էրինէ մախսուս սանճագլարը վէ միւզի-գալարըլա, ֆէնէր վէ մէշալէլէր թու-թարագ, սէրայը Հիմաեունն էօնիւնտէն կէշտիլքճէ, Զաթը Շահանէ պալգօնա չը-գարագ, պէեանը իլթիֆաթ վէ եավէր-լերի վասթասըլա տա հէր հէյէթէ ալամը Շահանէլերինի բայէկեան պուեուրմըշլար տըր։ Պու կէչիա, պէՀ սաաթ, եանի եա-բը կէճէտէն պիր սաաթ սոնրաեա գատար տէվամ իթմիշ տիր։ Շէհրը այն իսէ, հէ-ման սապահա գատար իմթիհան իյլէմիշ տիր։

Զաթը Շահանէ, սէյեահաթլարը էս-նասընտա իրատը նուրգ իթմիշ օլան պի-րի Պուլկար վէ տիկէրի Իսլամ իքի չօ-ճուղը, պէօյիւք մէքթէպլէրէ գօյմագ իւզրէ պէրապէրլէրինճէ Իսթանպօլա կէ-թիրմիշլէր տիր։ Պունլար, սէրայը Հիմ-մաեունտա միւսաֆիր օլմուշլար տրր։

Ավտէթա Շահանէ միեանասիպէթիլէ ֆրուն վիւքէլա հաբզուրը Շահանէյէ գա-պու պույրուլմըշ վէ բիք չօգ բիճալ վէ սաբր զէվաթ մապէյնը Հիմաեունա կի-տէրէք, իսիմլէրինի տէֆթէրը մախսուսա գայտ իթմիշլէր տիր։

Զաթը հաղրէթը Բատիշահիյի իսթիգ-պալէ կրտէն հանըմլարը համիլ օլան Բրէն-չիբէսսա Մարիա վաբօրը՝ Ատալար հիվա-բընտա գուտա օթուրմըշ տըր։ Հանըմլար՝ տիկէր վաբօրլար վասթասըլա եէրլէրինէ նագլ իտիլմիշլէր տիր։

Աեանտան միւշիր Ֆուատ բաշա՝ Շիբ-գա վաբօրընտա, գամարանընն մէրտիվէ-նինտէն տիւշէրէք. վիճուտի ինճինմիշ վէ տէրնալ գօնաղընա նագլ իտիլմիշ տիր։

ԱՐՆԱՎՈՒՏԼՔԳ

Շգօտրա գօմանտանլըղընտան յնս, 11 թարիխիյէ ամիտէքի թէլէկրաֆ ալընմըշ տըր. —Տիւն սաաթ 6տան 11է գատար, Վօգլիթ վէ Սէմ սուլարընն սոնլարընա եագընն, հուտուտըմըշտա պուլունան գա-եալը սըրթլարընտա թէհասիւն իթմիշ օ-լան էշգրեա՝ Պէրվիա օրտուկեանը իւզէ-րինէ աթէշ իթմիշլէր տիր։ Լաքին աթը-լան թօբլարա մուգապէլէ օլունարագ, միւսատէմ տուրմուշ տըր։ Էշգրեատան բէք չօղունընն վուրուլարագ տէնիզէ տէօ-քիւլտիւկիւ կէօրիւմիշ տիր։ Բայէշ օր-տուկեանընտա իւլէրի գարաղօլա ը իւզէ-րինէ Սէմին տաղ ճիհէթինտէքի կշգրեա թարաֆընտան ատէշ իտիլմիշ իսէ տէ, պիր թէէսսիրի օլմամըշ տըր։ Վոգլիթ վա-տիսինտէ բուսուեա ուղրատըղը էվվէլճէ խապէր վէրիլէն թրապիզոն ալայը եիւք-լէրէնն մուհաֆազասընա մէմուր օլան էֆրատտան պիրի թէլէֆ օլմուշ վէ տէօր-սիւ մէճբուհ օլարագ, խասթախանէյէ նագլ իտիլմիշ տիր։

*** Իսթանպօլտան. «Նայէ Ֆրայէ Բը-ըէսէ»յէ ամիտէքի թէլէկրաֆ չէքիլմիշ տիր։— Քեաֆֆէյի մուազզամ տէվլէթլեր, Գարատաղ հիւքիւմէթինէ միւրաճաաթլա, մէսլէքէթինէ իլթիճա իթմիշ օլան Մալի-սօրլարը, հիւքիւմէթը Օսմանիյէ թարա-ֆընտան վէրիլմիշ օլան մէօհլէթտէ թէս-լիմ օլմաեա իգնա իթմէյէ չալըշմասը իյլին թավսիյէտէ պուլունմըշլար տըր։ Պու-միւրաճաաթ հագգընտա Պապը Ալիյէ մա-լիւմատ վէրմիլ տիր։

*** Եէրլերինէ ավտէթ խէն ֆագիր Մալիսօրլարա եէեէճէք թէվզի իթմէք իւզրէ, Շգօտրա վալիսինէ 1000լիրա կէօն-տէրիլմէսի՝ Մէճլիսի վիւքէլաճա գարար-լաշտըրըլմըշ տըր։

*** «Եէնիղազէթա»նընն բիվայէթինէ նա-զարէն, Գարատաղընն հարէքէթի հագգընտա իճրաի միւզաքերատ իթմէք իւզրէ, պու հաֆթա Հագգը բաշանընն թահթը բրեասէթինտէ ֆէվգէլատ սուրէթտէ Մէճ-լիսի վիւքէլա ագտ օլունանաճագ տըր։ Վէ-բիլճէճէք գարարլար՝ Շէվքէթ Թօրզուտ բաշաեա թէպլիղ իտիլճէճէք տիր։ Պապը Ալի, պու խուսուստա քէնտի նազարիէ-սինի մուազզամ տէվլէթլերէ իյզահ վէ պէեան իտէճէք տիր։

*** Զէթինէտէն Բէթրէսպուրկա չէքիլէն նիմ բէսմի մալիւմաթա նազարէն, Գա-բատաղ բէիսի վիւքէլասը սապգգ Մ. Լա-զար Միլգովիչ՝ մէսէլէնին պէյն էլ տիւէլ ուսուլինճէ թէսվիյէսինի թէքլիֆ իթմէք իւզրէ Բէթրէսպուրկա ազիմէթ իթմիշ տիր։ Պունտան պաշգա Միլգովիչ՝ Թիւր-քիաեա ավտէթ իթմէք իսթէնէն միւլթէ-ճիլէր վէ Արնավուտլըգ իսանընտա միւ-թէալիգ պազը մէսէլէլեր հագգընտա տա-խի իճրաի միւզաքերէ իտէճէք տիր։

*** Ասը Արնավուտլարընն թերքը սի-լահլա արզը իթաաթլարը իլին վէրիլէն 10 կիւն մէօհլէթ՝ 15 կիւնէ թէմտիտ իտիլ-միշ տիր։

*** Զէթինէտէն Օսմանը սէֆիրի՝ ասը Ար-նավուտլարը իթաաթա իգնա իթմէք իլին Բուտկօրիցաեա կիթմիշ տիր։ Պունլարտան պագըսընն իթաաթ իթմէքտէ օլտուգ-լարը, տիկէրլերին թէրէտտիւտէ պուլուն-տըգլարը խապէր վէրիլեեօր։

*** Եվրօբա զազէթալարը՝ «վասի պիր իտարէի մուխթարիէ» էլէ կէչիրմէք իւզրէ Արնավուտլարընն տէվլէթլերէ կէօնտէրտիք-լերի պէեաննամէյի նէշր իտիեաբլար։ Պու-պէեաննամէտէ, Արնավուտլար՝ հիւքիւ-մէթը Օսմանիյէ ալէյհինտէ պուլունմա-տըգլարընը, վէ Պալգանլարընն բոլթիգ-գաճա մուվազէնէսինի պօզմամագ իւզրէ իսթիգլալ արզուլարընտան վազ կէչէճէք-լերէնի իթաաթ իթմիշլէր տիր։

*** Մալիսօրլարընն էրիսգօրսը Մոն-սէնեօր Թօչի՝ Բոմանա վասլ օլմըշ, վէ ասըլարընն պէօյիւք գըսմընընն հէնուզ սի-լահ ալթընտա պուլունտըգընը՝ պիր միւ-լազաթընտա պէեան իթմիշ տիր։

*** Հիւսէյին Հիլմի բաշանընն եագընտա Բոմաեա վասլ օլարագ, բէիսի վիւ-քէլա իլէ Պալգան մէսէլէլերի իւզերինէ իճրաի միւզաքերէ իտէճէկի. վէ Իթալիա զազէթալարընընն պու զիեարէթէ պէօյիւք էհէմմիյէթ վէրմէքտէ օլտուգլարը՝ Բոմա-տան ալընան պիր թէլէկրաֆտա իշար օ-լունմըշ տըր։

*** Թրիպունա զազէթասը՝ Շէվքէթ Թօրզուտ բաշանընն պէեաննամէսինտէն պանալա, կէնճ-Թիւրքիանընն գուվվէթ-լէշմէսի՝ անասընը միւխթէլիֆէյէ իտիլ-ճէք միւսատտէքեարլըգլարա, վէ Թիւր-քիանընն միւսթագպէլի իլէ Եվրօբա միւ-սալէհասընընն թէէմինի՝ Արնավուտլըգ մէ-սէլէի միւշքիլէսինին թէսվիյէսինէ պաղլը պուլունտըգընը պէեան իտիեօր։

*** Բէթրէսպուրկ մէհաֆիլի իրեասիէ-սինտէ, Պալգանլարընն անվալի՝ զաեէթ կէրկինլի ատտ օլունուեօր։

*** Վիէննանընն Գաթօլիք զազէթա-լարընտա վէ Գաթօլիք մէհաֆիլինտէ, ասը Մալիսօրլարը վէ Միրտիթիալըլարը իշթի-զամէն, Թիւրքիա ալէյհինտէ պէսլէնէն հիսսիեաթտան «Սէնիյն» զազէթասը զաեէթ միւթէէսսիր օլուպ, պունը, մէզքիւր զազէ-թալարընն վէ մէհաֆիլին՝ իսլամիյէթ ալէյ-հինտէ պիր խուսուսէթի կիպի ֆարզ ի-տիեօր, վէ Եվրօբա մէտէնիյէթինէ, ինսա-նիյէթէ վէ էֆքեարը սերպէսթիյէ եա գըշտըրմաեօր։

ՄԻԹՐԷՖԷՐՐԻԳ ՄԱԼԻՄԱԹ

Էրզրում վալիսինտէն՝ Օսմանը վէ Բուսիա հուտուսը իւզերինտէքի սոն հա-տիսէ հագգընտա Տախիլիէ նէզարէթինէ պիր բաբօր կէօնտէրիլմիշ տիր։ Պունտա, 7 նէֆէր Գազագ ասքերինին հուտուսը թէճավուզլա, Օսմանը թօբրաղընա կիր-պիքլերի վէ պազը աշիրէթլերին չաարբ-լարընա սուղրու իլերլետիքլերի պիլտիրիլ-միշ տիր։ Ասաքիրը Օսմանիէ. Բուս սաա-քիրինի կէօրմէքլէ, քէնտի թօբրագլա-բընա ավտէթլերինի իսթաբ իթմիշլէր, վէ պունա մուգապիլ Գազագլար սիլահա սարբլըտըգլարընտան, Շաքիր իսմինտէ պիր ասքէր վէ էհալիտէն պիրի թէլէֆ օլմուշ-լար տըր։

Եանեա վալիսինտէն Տախիլիէ նէզա-րէթինէ պիլտիրիլտիկինէ կէօրէ, յունիսին 9ընճը կէճէսի Սգօրթա նամ մահէլլին Օս-մանը գարաղօլընտան պիր միւֆրիզէ իճ-բաի տէվը իտէրքէն, Եունան գարաղօլը թարաֆընտան 50 գուրշուն աթըմըշ, լա-քին ասաքիրը Օսմանիէ մուգապէլէ իթ-մէյիպ, սապահա գատար մէվգիլէրինի մուհաֆազա իթմիշլէր տիր։ Ասաքիրը Օսմանիյէտէն մագթուլ վէ մէճբուհ օլ-մամըշ տըր։ Գուրշունլարընն մուայէնէ-սինտէն՝ Մանլիսէր թիւֆէնքլէրիյլէ ա-թըմըշ օլտուղը անլաշըմըշ տըր։

Բուս բաթրիգխանէսինին Լոնտրա վէ-քիլի արհիմանարիթ Բակոնիս, Ինկիլիթէր-բա գրալընընն հուզուրընա գապուլ օլու-նարագ, միւշարիլէյէ, ըէսմը թէթվի-վիճունտէն սոլայը բաթրիկին վէ սինո-դընն թէպրիքեաթընը պէեան իյլէմիշ տիր։ Գրալ, հագգընտա իշար օլընան պու հիս-սիեաթա թէշէքքուր իթմիշ տիր։

«Նայէ Ֆրայէ Բրէսէ»նին եազարընընա կէօրէ, Կիրիտին համի տէվլէթլերի, Թիւր-քիա իլէ Եունանիսթան արասընտա իսա-թիլաֆ չըգարմամագ իչին, գատըլար մէ-սէլէսինին հալինը պիր վագթը աչէրէ թաալիգ իթմէյի գարարլաշտըրմըշլար, վէ պու գարարլարընը Պապը Ալիյէ թէպ-ւիղ իթմիշլէր տիր։

«Թէրճէմանը Հագգգաթ»տա օգունտըղընա նէզարէն, ասքէրլիք գանունը ճէտիտի պա իրատէի սէնիէ թաստիգ պույրուլտըղը հալտէ, պունուն 75ինճի մատտէսի մուճիպինճէ խըտմէթը ասքէ-րիէյէ տահիլ օլմալարը լազըմ կէլէն 29 եաշընտան 45 եաշընա գատար օլանլարընն ճէտվէլլէրինին հազրը իտիլմէսի իճապ ի-տէնլերէ էմր օլունմըշ տըր։

Իթալիա սէֆիրի ճուտա իրթէսի կիւ-նիւ Պապը Ալիտէ խարիճիէ նազրը իլէ ուզուն մրատտէթ միւլագաթ իթմիշ տիր։

Կէչէն կիւն Իսթանպօլտան Պուլկարիս-թանա կիթմիշ օլան պիր Օսմանը՝ Շու-մէն նահիյէսինին պիր քէօյիւնտէ գօլէ-բատան վէճաթ իթմիշ տիր։

Մանասթիրտան ալընան պիր թէլէկ-րաֆտա, Լիվատիա ճիվարընտա մահէլլի միւթէպրանընտան պիր Բուլգն էշգրեա թարաֆընտան տաղա գալտըրըլտըղը պիլ-տիրիլմիշ տիր։

Բազար ագշամը, ալաֆր. սաաթ 7 բատտէլէրինտէ, Արնավուտ-քէօյիւ ըբխ-թըմը գարշըսընտա աճըգլը պիր տէնիզ գազասը վուգու պուլմըշ տըր։ Ավսթ-րիա պանտերալը պիր ըմբօրքէօր վա-բօրը՝ սուլարընն ագընթըսըյլա պիր սան-տալընն իւզերինէ տոզրու իլերլէմիշ. նէ՛ գաբթան, նէ՛ սանտալճը միւսատէմէնին էօնիւնիւ ալամաեարագ, նիհայէթ միւսա-տէմէ վուգու պուլուպ, սանտալ տէվրի-լերէք բարշլանմըշ վէ իչինտէ պուլունան պէՀ քիշի իլէ պիր չօճուգ տէնիզէ տէօ-քիւլմիշլէր տիր։ Պու էսնատէ ըբխթըմ իւզերինտէ պիր չօգ էհալի պուլունուպ, պունլար՝ վագբայը մէզքիւրէտէն ֆէվ-գէլատէ միւթէէսսիր օլմըշլար, վէ էթ-բաֆտան գաեբգ վէ սանտալլար եէթիշէ-րէք, պիշարէլերի զուրթարանա գատար սարբլըպ տուրապիլմէլերի իչին, ըբխթըմ գանվէլանէլերինին իսկէմէլ, սանտալէ կիպի պազը շէյլերինի տէնիզէ աթմըշլար տըր։ Տէնիզէ տէօքիւլէնլերին ֆէրեատ ու-փղանը թարիֆ օլունմազ տէրէճէտէ օ-լուպ, պունլարատա իչիւ՝ բարշլանան սանտալընն թախթալարընա սարբլըմը, վէ տէնիզին տալկալարընա, ագընթընընն չիտ-տէթինէ գարշը խայլի ուզրաշըրգտան սոնրա, սէֆիլ պիր հալտէ սահիլէ չըգա-պիլմիշլէր տիր։ Տէօքաիւնճիւ շախս, եիւզմէքտէ մահիր օլմասըյլա, օն տագը-գա գատար տալկալար վէ ագընթը իչինտէ պաթըպ չըգմըշ, վէ գուվվէթտէն տիշէրէք, հէման զայպ օլաճագ իքէն, պիր սանտալ եէթիշէրէք պիշարէյի գուրբ-թարմըշ տըր։ Լաքին պէշինճի չախս պամմըշ, վէ պիշարէ չօճուգ իսէ, էլլէ-րինի ասիւմանէ տոզրու գաթըրարագ, գաարը տէրեատա նապէտիտ օլմըշ տըր։

Էրզրումտան եազըլըղընա կէօրէ, շու էսնատէ չէհրը մէզքիւրտէ էրզագ ֆէվգէլատ պահալըշմըշ տըր։ Էքմէյին ֆիլեաթը եիւքսէլմիշ, սըղըր էթի 4 ղշ.ա, գուեուն էթի 6 ղշ.ա չըգմըշ տըր։ Սաիր սէնէլերտէ գուեուն էթի շու զէմանտա 2 ղշ.ա սաթըլըր իմիշ։

ԴԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

14 Յունիս 1911

	Ղշ.	Բր
Թէվֆիա իտիլմիշ էսհ. ում.	101	23—
Բումէյի չըմէնտըֆէրի ֆը.	214	75
Օսմ. Սիկրթ. չիրքէթի Լ.Օ.	4	80
Տէրիս. Թրամվայ գուբ.	23	85
» » թանվ. ֆը.	100	
Իէժի	15	5
Տէրիսաատէթ Ըբխթըմ	447	
Տէրգոզ	359	
Անատօլը չըմէնտըֆէրի գուբ.	15	80
» » թահ.	514	
Բրէտի Ֆոնսիէ Էժիբսիէն Ա.	241	
» » » Բ.	281	

ԱԳՋԷՎԷՐԻՆ ՖԻԵԱԹԸ

Սամ. վիրասը 100 ղշ.տան	Ղշ.	Բր.
Պէեազ մէճիտիյէ ֆարգը	107	21
Մէթալիք	103	20
Բօլ	93	
Ֆրանսըզ ալթունը	87	10
Ֆունտիլիզ լիրասը	109	39
Գըրմից	50	
Ռուպլի քեաղըտ	86	

ԻՏԱՐԷ ԽԱՆԷ
Գէյօղլուեեա Թագսիմ ճատտեսիեեէ Ն. 65

Սահիպի իմթիեազը վէ
միւտիրը մէսուլը ղազէթա
ՑՈՎՀ. ԹՕԼԱՑԵԱՆ